


Մ Ի Օ Ն

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԱՕԳԱՅԻՆ ԻՆՆԱՍԻՐԱԿԱՆ ԳՐԱԳԻՏԱԿԱՆ  
ԵՒ ԲԱՂԱՔԱԿԱՆ



ՄԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ  
ՇՐՋԱՆ ՄԻԱՄԵԱՑ



ՅԵՐՈՒՍԱԼԷՄ

Ի ՏԳԱՐԱՆԻ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՎԲԵԱՆՑ

1876



ՄԵՏԱՍԵՆԵՐՈՒՄ ՏՍՐԻ  
ԹԻՒ 12.

ԱՄՍԱԳԻՐ

ԳԵԿՏԵՄԲԵՐ 31  
1876.

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԳԻՏԱԿԱՆ

ԱՆՁՁՆԱԿՈՐԶՈՒԹԻՒՆ

«Փորձեցեք զանձինս ձերոք»

ԱՆՁՁՆԱԿՈՐԶՈՒԹԻՒՆ և բնակարան տրամաբան կոչուելու մի երկնային նախանձելի գրաստ պիտի գառնայր անշուշտ՝ եթէ նորա մեջ բնակող մարդիկ առ հասարակ գիտնային լիովին և անթերի կատարել իրենց բնական և բարոյական պարտաւորութիւնները. եթէ մարդկային այն մեծ և ընդարձակ ընտանիքը, կամ ընկերականութիւնը կողմող անձնիւր անհատ ուղղութեամբ լի էր իւր խրդձի ձայնին և արդարութեամբ համաձայնեցնէր իւր կեանքը խղճի անաչառ յԱ.

աղղեցութեանց եւ Աստուածադիր բարոյական ամեն օրինաց. եթէ ամեն մարդ մի հետաքննին և անաչառ դատաւոր լինէր իւր անձին, իւր գործոց և իւր ամեն արարմանց, մէկ խօսքով եթէ այսպէս ուղղութեամբ վարուիլ գիտնային մարդիկ առ հասարակ, եթէ այսպէս արդար և իրատ դատաւոր լինէին մարդիկ նախ իրենց անձանց, որ ամենէն աւելի մերձաւոր է իրենց. եթէ այսպէս հսկէր և ուղղէր ամեն մարդ նախ իւր գործերն ու արարքը, որոց վերայ անսահման իշխանութիւն

ունի, տարակոյս չը կայ որ այն ատեն մի ամենամեծ և զգալի տարբերութիւն պիտի ունենար աշխարհի վիճակը այժմեան տառապակիր եւ դառնազէտ վիճակէն, անտարակոյս մի մեծ և բարուք փոփոխութիւն պիտի կրէր նորահայու թիւերը՝ այժմեան վատթար եւ ապականակիր կացութենէն, անտարակոյս մի աւելի խաղաղ եւ երջանիկ կեանք պիտի վարէին նորա մէջ տարող մարդիկ քան այժմեան մրկայող յողորդք և ապերջանիկ կեանքը. հուսկ ուրեմն՝ տեղի չը պիտի ունենային անշուշտ այն ատեն աշխարհի վրայ այն ամեն վշտառիթ եղելութեանց, գործոց և արարմանց հանապազօրեայ ցաւերն ու կսկիծներն. չը պիտի մուտ գտնային աշխարհի կամ բաւ եւս է ասել մարդկային ազգի ընկերական կենաց մէջ այնքան անկարգութիւն, այնքան զեզծումն, այնքան չարութիւն, այնքան անարդարութիւն, անիրաւութիւն, չարասիրութիւն, խռովութիւն, զրկանք. հալածանք և նեղութիւնք, որք ՚ի սկզբանէ ՚ի վեր տառապեցուցած են ամբողջ մարդկութիւնը եւ կը տառապեցունեն անգթութեամբ. այլ ընդհակառակն պիտի լինէր այն ատեն աշխարհն մի այնպիսի գեղեցիկ, բարեւի և խաղաղ աշխարհ՝ ինչպէս նկարագրած է Ս. մարգարէն կանխագոյն թէ, « Գայլք և գառնք իմիասին ճարակիտցին և առիւծն իբրեւ զեղն յարդ կերիցէ, և այլն » . այն, այսպէս պիտի լինէր աշխարհ և այսպէս երջանիկ և հանգիստ պիտի կարենային ապրիլ մարդիկ մի այն եթէ գիտնային բարուք ապրելու եղանակն ու միջոցը. եթէ գիտնային որ մարգն մարդով կը զարդանայ եւ ընկերն ընկերով կը զօրանայ. եթէ գիտնային որ անհատական բարեհապութիւնն, ընդհանրական բարե-

բաստութիւն կը յղանայ և առանձնական բարեկեցութիւնը ընկերական երջանկութիւն կ'արտադրէ. եթէ այս ամենը գիտնային մարդիկ և գործելու եւս հոգ ասնէին, անշուշտ այն ատեն ամեն որ հաշտ ախամբ պիտի հայէր իւր ընկերին, ամեն ատեն անախանձ պիտի զիտէր իւր գրացին եւ ամեն ազգ բարեկիր սրտիւ ուրախ պիտի լինէր իւր սահմանակից ազգի բարեւաւութեան եւ երջանկութեան վերայ, որով և ահա բնաջինջ պիտի լինէին աշխարհի վրայէն այն չարութիւններն որք մարդոց վնաս և վիշտ կը պատճառեն. քանզի ամեն գործ միշտ պատճառէ մը յստաջ կը գայ, որոյ երբ վերնայ պատճառն, անմիջապէս անհետ կը լինի և գործն:

Թերեւս առարկուի մեզ թէ ի՞նչ պէս կրնայ աշխարհ այդպէս բարեբաստութեան տեղի լինել, քանի որ Աստուած անիծիւք անիծած է զայն և սահմանած է ըմբոստ մարդոյն իբրեւ յստուկ ասպարէզ վշտակրութեան և չորչարանայ. քանզի Աստուած իւր անսուտ բերնովն ասած է Ծննդոց Գլխին մէջ, թէ « Փոխանակ զե . . . կերեր ՚ի ծառոյ անտի, յորմէ պատուիրեալ էի քեզ չուտել . . . անիծեալ լիցի երկիր ՚ի գործս քո եւ տրամութեամբ կերիցես զնա զամենայն աւուրս կենաց քոյ, փուշ եւ տատասկ բուսուցէ քեզ . . . և քրտամբ երեսաց քոյ կերիցես զհաց քո մինչեւ դարձցիս յերկիր ուստի աւուր »: Արգարեւ այս մի անուրանալի ճշմարտութիւն է. համօրէն մարդկային ազգն ցաւ ՚ի սիրտ կը խոստովանի իւր նախահաւայն սոյն դժբաղդ յանցուածը, որոյ փոխարէն և ընդունած ցաւադին և կսկիւղի անէծքը. որ չարաչար ծանրացաւ այնքան երկար դարեր նորա ամբողջ սերունդի

վերայ մինչև այն օրն՝ երբ Հօր Առտուծոյ մտածին Արգին իւր անհուն մարդասիրութեամբ ինքն անէծք լինելով՝ ազտակեց զաշխարհ և նորս միջ ապրող մարդկութիւնը այն անկեղծ ծանրութենէն, «Քրիստոս գնեաց ըզմեզ յանկեղծ օրինացն եղեալ վասն մեր անէծքն», յորմէ մինչ ցայն վայր էրս՝ չարչարանաց եւ տառապանաց փոխարէն միտթարելով զմարդն երկնային միտթարութեամբ և յաւիտեանական երջանկութեան խոստումներով, այս աշխարհի վերայ եւս իւր առօրեայ կեանքը խաղաղ և հանդիսա վարելու համար աւանդեց նմա մի սքանչելի օրէնք, այն է սէր առ Առտուած եւ առ ընկերն, որ դժբաղդաբար ժամանակիս ատականութեան շնորհիւ բողբոլին կորուսած է իւր նշանակութիւնը և շատերու համար եւս ծաղրելի համարուած. սակայն անոնք միայն կրնան զգալ նորս քաղցրութիւնը, որք մաքուր սիրա և անբիծ հոգի ունին, և որք անմեղութեամբ և ուղղութեամբ սիրել գիտեն:

Ի բաց առեալ հեթանոսութիւնը որ անտեղեակ է սոյն Ատուածային օրինաց, եթէ բրիտանիէութեան մէջ որոնենք, արդեօք քանի՞ հոգի կրնանք գտնել սոյն երկնային սիրոյ քաղցրութիւնը զգացող և վայելող, մեր մէջէն սով արդեօք ձեռքը իւր խղճին գնելով կարող է պարծիլ թէ ես եղբայրս իմ անձիս պէս կը սիրեմ, Յիսուսի աւանդած սիրովը կը սիրեմ, աւանդ ցաւ ՚ի սիրտ եւ կարմրելով ստիպուած եմք խոստովանիլ թէ ոչ որ սոյդ պարծանքն ունենալու համարձակութիւնն ունի, և եթէ մեծամտութեամբ կամ կեղծաւորութեամբ պարծիլ եւս համարձակելու լինի մէկն, ուրիշ բան չունի շահելիք, բայց եթէ իւր անհամար խղճի խայթերուն վերայ մէկ եւս յա-

ւելուլ. քանզի ամեն օրի տրարքը և ամեն անհասի կեանքը կենդանի վրայներ են իրենց ներքին մարդոյն, հետեւաբար մենք եթէ կեղծաւորիլ ևս կամովք թէ մեր պարտքերը կատարողներ եմք, անդին մեր գործերն և մեր հակառակ կեանքը զմեզ կը յանդիմանեն եւ նշաւակ կ'առնեն աշխարհի առջեւ. քանզի եթէ մի անաչառ տեսութեամբ եւ արդար հայեցողութեամբ միանգամ խափու քննադատեմք մ'եր անձը, մեր գործերը և մեր կեանքը. ինչպէս կը գտնենք, այս մասին ես կը լռեմ, թող ամեն մարդոյ խիղճն իրեն պատասխանէ. սակայն մեր այս ընթացքովը՝ մեր այս վարմունքովը, մեր այս ապարդիւն կամ լաւ ևս է ասել վնասակար գործերովը, որո՞ւ կը վնասենք. անտարախոյս մեզ թէպէտ և մենք ինքնիրեն վնասողը յիմարանոցի արժանի դատելով՝ ամենեւին մեր վրայ չենք կամիր առնուլ այդ անպատուութիւնը, այլ ընդհակառակն մեր գործերովն մենք զմեզ շատ հանձարեղ կը համարինք. քանզի խորամանկութեամբ մեր նմանը, մեր ընկերը և մեր եղբայրը կործանելով՝ մեր բաղբը կը շինենք. զայն անպատուելու եռանդով մեր պատիւը կը բարձրացունենք եւ անոր վնասելով մեզ կ'օգնենք. արդարեւ ասոնք են մեր գործերն և այն պատճառներով թերեւս մենք զմեզ արդարացիել կ'աշխատինք մեր խղճի առջեւ և ահա այս իսկ է մեր ամենամեծ յիմարութիւնը և այն է պատճառ որ թշուառութիւնք, նեղութիւնք, տառապանք, ցաւք և վշտակրութիւնք հետզհետէ աւելի մեր վրայ կը ծանրանան և ասով մենք զմեզ աւելի կը թշուառացնենք, քան աշխարհի այն պատահական դիպուածներն ու ձախորդութիւններն. Իրաւ է որ երբեմն կը պատահին այնպիսի ձա-

խորդ դէպքեր և յանկարծական վըտանգներ , որք մարդկանց սրտերը կը մորմոքեն , հոգիները կը վշտայնեն և կենաց յատակագիծը վեր 'ի վայր կը շրջեն , սակայն ասոնց ամենն ևս խիստ սակաւաթիւ և գրեթէ ոչինչ են այն մեծամեծ վնասուց եւ չարեաց մօտ՝ զորս մարդիկ չարասիրութեամբ , նենգամտութեամբ և կատաղի նախանձտութեամբ միշտ միմեանց կը հասցնեն :


Կը տեսնես մարդ մը որ թէեւ մարդկային բնական տկարութեան ամեն թերութեանց ենթակայ , թէ եւ միշտ անկարգութեան եւ թիւրութեան մէջ՝ թէեւ իւր բոլոր կեանքն անպատիւ արարքներով լի , այնու ամենայնիւ՝ կարծես բոլորովին անգէտ իւր այնքան նշանաւոր թերութեանց , խպառ անտարբեր իւր անձը ուղղելու և իւր կեանքը բարեկարգելու , իւր ամենամեծ և անմիջական պարտաւորութիւնները բարձի թողի ընելով , Գիտգինէտի լապտերը ձեռքը բռնած և բծախնդրութեան խոշորացոյցը անքին դրած իւր շուրջը ղնեցու և այլոց արարքը քննադատելու այնպիսի մեծ եռանդ ցոյց կը տայ , որոյ միտասներորդը եթէ իւր անձի վերայ դարձնելու լինէր , անշուշտ ինքն իրմէն պիտի ամաչէր և նախ ինքզինքը ուղղելու հոգ տանելով՝ հասարակութեան աւելի օգտակար ծառայութիւն մը մատուցած պիտի լինէր . սակայն նա այս ջըներ և ոչ իսկ կը մտածէ այդ կէտին վերայ , քանզի նորա միտքը բարիք ընել չէ . նորա վաւաքը եղբայրը կամ ընկերը յուղղութեան բերել չէ , նորա նպատակը որ և է մէկուն օգտակար լինել չէ , այլ ընդհակառակն նորա ջանից և տքնութեանց բուն տեսակէտն է անուանարկութիւն ու անպատուութիւնը որքան կարելի է ընդհանրացնել իւր գտնուած

չըմանակին մէջ , որպէս զի սովորական լինելով այն՝ հասարակաց , իւր անպատիւ , նուաստ և վնասակար արարքն շատ աչքի չը դարնեն և աւելի ծանր դատապարտութեան չ'ենթարկուին . ասոր ճշմարտութեանը ամեն որ կրնայ փորձով իսկ վերահասու լինել՝ եթէ լուս ուշադրութիւն դարձնէ միշտ զայս քննադատողներու վերայ և ոյլտի տեսնէ որ միշտ աննք են այն մասին աւելի հետամուտներն , որոնք արդէն արատաւոր անցեալ մը ունեցեր են և ներկային մէջ իսկ անուղիղ կ'ընթանան . ահա այսպիսիքն են որ իրենց այն վատ նպատակին հասնելու համար ամեն միջոց 'ի գործ կը դնեն անխղճաբար , ստուութեան , զրպարտութեան , քուտութեան , նենգութեան , լրտեսութեան , խառնակցութեան և այլ ամեն անպատիւ միջոցներու կը դիմեն առանց ստիճան՝ որպէս զի կարենան իրենց դիւական նպատակին հասնիլ . և ահա այս պատճառաւ նա միշտ ամեն բան սեւ կը տեսնէ , ամեն մարդու արարքն եւս նորա չարահայեաց տեսութեան անկանսն և արատաւոր կ'երեւիին , այլոց իւրաքանչիւր շարժումն , իւրաքանչիւր քայլափոխն , իւրաքանչիւր հայեացքն և իւրաքանչիւր խօսքերն նպատակաւոր , նշանակաւոր և արատաւոր նկատուելով անբարեմիտ քննադատի աչքին , անմիջապէս կ'ըսկի ուղած գոյնովը ներկել եւ ճշմարտութիւնը խեղաթիւրելով՝ հասարակաց տեսութեան իւր ուղածին պէս ներկայացնել . և որովհետեւ կը գտնուին միշտ աշխարհի վերայ շատ միամիտ մարդիկ եւս , որ առանց հետազօտութեան սյտորաստ են ամեն բանի դիւրահաւանութեամբ հաւատ ընծայել , այս պատճառաւ կարծես թէ թիւրութիւն եւ պայթակղութիւն գոյանալով մտքերու մէջ՝ յառաջ կը

դան սրտցաւու թիւնք, խառնութիւնք,  
գործոց խառնաշխոթութիւնք, անձ-  
նական և ընկերական մեծամեծ վնաս-  
ներ, զորս շատ անգամ անհնար կը լի-  
նի դարմանել:

Ահա այս ամեն չարեաց ծնող կը  
լինին այն չարասէրներն, որոց գրեթէ  
հազորդակից կրնան համարուիլ նաեւ  
դիւրահաւան պարզամիտներն, որք ի-  
րենց անհետազօտութեամբը ոչ միայն  
փոյթ չեն ըներ նրբամտութեամբ ե-  
ղած նենգութիւնը կռահել եւ յան-  
դիմանել, այլ եւ միամիտ անտարբե-  
րութեամբ աւելի խրախոյս և մղում  
կը տան նենգութեան յառաջադիմու-  
թեանը: Որոց վերայ Յիսուս եւս զայ-  
րանպոլ՝ կեղծաւորաց սոււած վային  
մէջ կ'ասէ, « Կեղծաւոր, նախ հան  
զգերանդ յականէ քումմէ եւ ապա  
հայեսցիր հանել զչիւղական ելքօրքոյ  
վասն զի անձնափորձութեան կամ  
անձնաձանաչութեան պտուղը աշխարհ  
հի շինութիւնն է. իսկ ընդհակառակն  
առանց անձնափորձութեան զայլս դա-  
տելու արգասիքը աշխարհի մէջ տիրած  
ապականութիւններն ու աւերումնե-  
րն են:

Գ. Ս. Շահանէան:



### ՈՂԶՈՅՆ ԱՌ ԼՈՅՍ

ՈՂԶՈՅՆ քեզ ընդ առնասիրտ:

- Ողջն հրեշտակդ կենդանաձիր:
- Որ զանեղն դարմանակալ
- Ըղգահոյիքն գեղեղնախալ:
- Յաւետակից ես ճառագայթ
- Մշտննին փայլակնացայտ:

- Զքեղ անթաւամ անմահ ծաղիկ:
- Զուարթնոց պրտակ սփեփընջիկ:
- Ազօտ նըշուլ շքնաղ փառաց
- Աստուածութեանն համատարած:
- Ըղքեղ կարգան աչք ամենից
- Ո՛ տարփալից համագոյից:

Յիրանե՞ծայր 'ի քոյշ ճաճունջ:  
Յոր սիրանուն միտք հիասքանջ:  
Նուաղն աստեղք լուսաղօղղոջ:  
Փաննու գիշեր սիրտ 'ի թնդեոջ:  
Ու առցարս իւր յարտար հարեալ  
Ըղջաղն հեղու ժարգարտափայլ:

Յրժամ փայլեալ իւր ըրբերեղ  
Յալս օդոյն կապուտագեղ:  
Գարուն 'ի գիրկ ձրմբայնայն  
Ծաղր արձակէ մանկան հանգոյն:  
Եւ 'ի շրթանց իւր 'ի ժրպիտ  
Ծըլին ծաղկունք աստղաթիթթ:

Յելս անդ այգոյն ծայրախորմիր:  
Ու 'ի մուտս արիւտոյն օրակըշուր:  
Զերբ ըզկուսան զարմինագեղ  
Լուղիս հեղիկ 'ի վարդ գունեղ:  
Ըղծիրանիք սոկեճամուկ  
Արկեալ 'ի յամպո նարմանաղուկ:

Մինչ վերելեակ յարիւտոյն 'ի սայլ  
Սիւսիս իբրեւ դիրփուր ձինփայլ  
Ալեաց ծախն հողմածածան՝  
Ի մկնունս էթերական:  
Էք համօրէն զըւարձացեալք՝  
Փողփողն և խաւարին ալք:

Քեւ մանիշակ փայլէ շքնաղ  
Յերկից կապոյտ գեղածիծաղ:  
Շուշան ըղքոյդ ըղգեհու ձին  
Յաւուաց 'ի խաղըս կարկաջուն:  
Եւ 'ի բքբում պճնի համբուն  
Դշտայ նարկէս խարտիշագոյն:

Գու 'ի կուսին յաշիւնս ծաւի  
Շոգաս դերդ ասող սփեծըղի:  
Եւ զուարթամթռիլ թիթռան 'ի տիտ'  
Ըղգեռափթիթն գգուես ըղբիք  
Մանկան՝ որ յիւրն հեղիկ պապաջ  
Ըղկենաձիրք փարատք զաջ:

Ո՛հ մինչ ո՛չ եւս ըղքեղ տեսնեն  
Աչք իմ նուաղեալք մահուն 'ի շունջ:  
Յայնժամ ծագեանց, ընդ սփեփունջ:  
Ծագեանց վերայ շիրմիս նրսեմ:  
Տեղ յիս տեղալ վարդից գունեան  
Յափանց զրախտի՛ն անմահութեան . . .

Աւերիս Կարողերեան  
Կ. Պօլեոյի  
Աշտ. Ժառ. Վարժարանի:



# ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ

Բնական եւ տարրաբանական  
կազմութիւնն արեգական

Երկու , երեք դար կայ , որ միայն առաւել կամ նուազ հաւանական են թագրութիւններ կրնէին արեգական եւ միւս աստեղաց բնութեան վերայ , նոցա երկրի հետ ունեցած համանմանութեան վերայ . երկրի , որոյ միայն իբրեւ երկնային մարմնոց բնական կազմութիւնը գիտէին : Գիտակաները տակաւին գտնուած չէին . եւ աստղագէտք բոլորն ալ զբաղած էին մոլորակային շարժմանց օրէնքները գտնելու , որոց ուսումը տուաւ վերջապէս իրենց աշխարհի դրութեան խեղամտութիւնը : Այս դրութիւնը գտաւ Կոպեռնիկ . Քեպլէր , Գալիլէ , Հրիկնս եւ Նեւտոն աւելի խորին կերպիւ պարզեցին : Հեռագիտական տեսութիւնը նոր ճիւղ մը ստեղծեց աստղագիտութեան , որ առանց բաւականանալու երկնային մարմնոց շարժմանց բացատրութեամբ , նոցա վերաբերական հեռաւորութեանց , աշխարհագրական տարածութեանց , եւ զանգուածոց չափով , ուղեց աւելի խորին կերպով թափանցել արեգակնային ընտանեաց անդամներու իւրաքանչիւրին ուսման մէջ :

Արեգական եւ մոլորակաց մակերեւոյթին վերայ դիտուած պատահարները յայտնեցին անոնց հողովական շարժումները . մի եւ նոյն ատեն այս երեւոյթները զիրենք ծնող պատճառներուն վերայ բնականապէս ներշնչեցին առաւել կամ նուազ հաւանական կարծիքներ , որով ծնունդ առին աստեղաց կազմութեան վերաբերեալ ամեն խնդիրները , ինչպէս են այս մարմինները կազմող նիւթոց բնական եւ

տարրորանական վիճակը . զանոնք շարժապատու մթնոլորտներու , այս խաւերուն մէջ ամպալից զանգուածներու եւ մեր օդական հոսանաց նման հոսանքներու էութիւնը , կամ շէութիւնը : Այս ամեն կէտերուն վերայ հաւաքուած աստղագիտութիւնները հաւմեմտելով երկնային մարմնոց տարեկան եւ օրական շարժմանց եւ արեգական հեռաւորութեանց հետեւանքներուն հետ , ինչպէս են տունջեան եւ գիշերոց փոփոխականութիւնը եւ եղանակաց յաջորդութիւնը , կարելի է գաղափար մի կազմել այն երեւոյթներուն վերայ , որոց թէատրոնը երկնային մարմնոց իւրաքանչիւրին մակերեւոյթն է : Պիտի ջանամք վերեւ ըստուած ամեն տարբերները ամփոփել , որոց վերայ եղած դիտողութիւններն հետզհետէ գեղազարդեցին գիտութիւնը :

## Ա.

Արեգակը համարելով իբրեւ ճառագայթաւոր աղբիւր մը , իբրեւ վառարան լուսոց եւ տաքութեան , օժտուած կը գտնեմք հրաշալի զօրութեամբ մի , որ ՚ի վեր է քան զծնունդըս ամենազօրաւոր երեւակայութեանց :

Ըստ բացատրութեանց Վոլաստոնի եւ Պուկէի արեգական լուսաւորող զօրութիւնը հաւասար է լուսաւորեալ առարկայէն մէկ մեդր հեռաւորութեամբ դրուած 70000 մոմի լուսաւորութեան : Պարզ օր մը արեգակը զէնթիւն վերայ ենդաթրեմք եւ առնեմք նորա միայն երկրին հասած լոյսը , որոյ երկու տասնորդն ալ մթնոլորտը կը ծծէ , եւ համեմատեմք Պուլսէնի 46 ական եռաշար լուծելով կազմուած Վոլթայեան աղեղի մը

լուսաւորութեան հետ՝ դարձեալ երկուք ու կէս անգամ աւելի կրգանեմք արեգական լուսոյն ուժգնութիւնը : Պ. Ե. Պէքընէլ՝ Պուկէի և Վոլաստանի բացատրութիւններէն հետեւցնելով՝ գտաւ որ արեգական լուսոյ բուն պայծառութիւնը մովի մը լուսոյն 180.000 անգամին հաւասար է :

Հրկինս արեգական լոյսը Շնիկ աստեղ (sirius) լուսոյն հետ բաղդատելով՝ անոր 765 միլիոն անգամին չափ գտած է : Վոլաստան այս թիւը աւելի կը բարձրացնէ . վասն զի 20 երկիրոն անգամին չափ է կրսէ : Այս հաշիւներէն կը հետեւի ուրեմն , որ արեգակը Շնիկ աստեղ չափ պիտի տեսնուի , եթէ երկիրը իւր այժմեան հեռաւորութեան 140.000 անգամը հեռանայ արեգակէն . ընդհակառակն եթէ Շնիկ աստղը մօտենայ երկրին արեգական չափ , իւր լոյսը մեր արեգական նման 94 արեգակներու լուսոյն պիտի հաւասարի : Իսկ եթէ արեգական լոյսը համեմատեմք լրացեալ լուսնոյ պայծառութեան հետ , արեգական լոյսը 800.000 անգամ աւելի պայծառ է քան լուսնոյ սիււառակին տուած լոյսը . կամ այլապէս ըսեմք , անամպ օրուան մը մէջ արեգական տուած լոյսը 800.000 լրացեալ լուսնոյ լուսոյն հաւասար է :

Ինչպէս արեգական լոյսը , նոյնպէս տաքութեան քանակը չափած են : Հերշելի , Պուլյէի և ուրիշ զանազան բնագիտաց հաշիւն նայելով՝ երկիրը մէկ տարուան մէջ կընդունի երկու հարիւր քառիլիոն ջերմացոյցակէն (1) աւելի : Բայց արեգակը միայն երկրին չը ճառագայթեր , այլ անհուն միջոցին

մէջ և ամեն կողմ , միջոցին մէջ իւր ճառագայթման բովանդակ սաստկութիւնը օրօշեալ համար , պէտք է երկրի մէկ տարուան մէջ ընդունած ջերմութեան քանակը բազմապատկել 2,150.000.000 ուլ . արտադրեալը կ'ըլլայ միջոցին մէջ ճառագայթած բովանդակ ջերմութիւնը : Ջերմութեան այս քանակը այնչափ է , որ եթէ յատկապէս գործածուի սառի խաւ մը լուծելու , կարող է մէկ երկվայրկեանի մէջ 11.80 մեզր հաստութեամբ և արեգակը ամեն կողմանէ շրջապատող սառի խաւ մը , և մէկ օրուան մէջ լուծել 17 հազարամեզր թանձրութեամբ սառի խաւ մը . կամ այլապէս , ջերմութեան սոյն քանակը կարող է մէկ ժամուան մէջ եռացնել սառի բարեխառնութեամբ 2900 երկիլիոն խորանարդ հազարամեզր ջուր : Երկիրը ջերմութեան այս անհուն քանակէն կընդունի 1/2 150.000 000 մասը :

Հերշել կ'ըսէ . “ Երեւակայեցէք արեգական մէջ անընդհատ երկարածրգուած սառուցի գլանաձեւ սիւն մը 18 միլիոն տրամագծով . և ենթադրեցէք , որ լուծուած ջուրը անմիջապէս կը վերցուի , որպէս զի արեգական ամբողջական ջերմութիւնը այդ սիւնը լուծելու ծառայէ առանց արտաքին ճառագայթման , հարկ է որ այդ սիւնը մղուած լինի արեգական մէջ լուսոյ արագութեան հաւասար արագութեամբ ” . այսինքն մէկ երկվայրկեանի մէջ 310 000 հազարամեզր :

Արեգակը բացի լուսաւոր և ջերմական ճառագայթումներէն , ունի և տարրաբանական ճառագայթումն . ինչպէս որ տարրաբանք լուծելով արեգական ճառագայթները երեք կարգի վերածած են ըստ ներգործութեանց , ճառագայթումն ջերմական , լուսաւոր և սարքաբանական : Ինչպէս լուսա-

(1) Ջերմացոյցակ (caloria) կամ Ֆուրէան ջերմութեան ( unité de chaleur) կը կոչուի ջերմութեան այն քանակը , որ հարկաւոր է մի հազարակրամ ջուրը զրոյն վեր մի աստիճան բարձրացնելու համար :

և որ և ջերմական ճառագայթմանց , նոյնպէս և տարրաբանական ճառագայթման որքանութիւնը փորձած և հաշուած են : Երկու ժամանակակից տարրարաններ , Պուստէն և Րոսգո, այս փորձը ըրին ջրածին և բրոն կազերու խառնուրդի մը վերայ , զոր արեգական տարրաբանական ճառագայթումը բրոնական թթուութի փոխեց :

Այս փորձով յիշեալ գիտունները հետեւեցուցին , որ արեգական տարրաբանական ճառագայթումներն կարող են կազմել մէկ տարուան մէջ ամբողջ երկիրը շրջապատող և 4600 հազարամեզր թանձրութիւն ունեցող բլբլրական թթուութի խառ մը :

Այժմ , բանի որ տեսանք այս ամեն փորձերէն և հաշիւներէն արեգական տարբեր եւ հանապազորդական ներգործութիւնները , հարկ կ'ըլլայ այս հարցումներն ընել , թէ՛ ինչ է լուսոյ և տարութեան աղբիւրը , թէ՛ ինչպէս կը անանի այս աղբիւրը , որ եթէ պատմական դարուց մէջ իւր արդեանց հանապազորդութիւնը նկատեմք , անսպառելի պիտի թուի . եւ թէ՛ չը պիտի ըլլայ արգեցք օր մի , որ այս աղբիւրը տկարանալով և մաշելով սպառի : Առ այս հարկ է աստղագիտաց մինչեւ հիմա ունեցած կարծեաց դիմել :

Արեգական հրաշէկ սպիտակութիւնը իւր կազմիչ նիւթերէն յառաջ եկած չը կրնար ըլլալ . որովհետեւ արեգական նիւթերը մի և նոյն բնութիւնը ունին , ինչ որ երկիրը կազմող նիւթերն ունին . այլ միմիայն արգասիք է իւր տարրաբանական զօրութիւն : Թինտալ կ'ըսէ , որ « Եթէ արեգակը հանքածխոյ կոյտ մի լինէր և ուղեինք զայն վերև նշանակուած ջերմութեան ճառագայթման աստիճանով վառել ջրածին կազով . 5000 տարիէն պիտի

սպառէր » : Աւրեմն ինչ է պատճառը , որ այսչափ երկար ժամանակներէ ՚ի վեր արեգակը կը ճառագայթէ աւերացած ելի կերպով իւր ջերմութիւնը Ռմանք ենթադրեցին , որ արեգական բուրած ջերմութիւնը կը փոխարինուի իւր հողովմամբ եթերին հետ ըրած շփումով . բայց եթէ նոյն իսկ արեգական հողովման բովանդակ զօրութիւնը ջերմութեան փոխուի , հազիւ երկգարեան ճառագայթման պիտի բաւէր : Այս ենթադրութենէն աւելի զօրաւոր եւ ճշմարտանման ենթադրութիւն մի ըրաւ Անգղիացի ժամանակակից բնագէտ մը : Սա կը կարծէր որ արեգակնային ճառագայթումը յառաջ կը գայ արեգական մակերեւութին վերայ մէտորէից շարունակական անձրեւի մը տեղալին . որպէս թէ այս մանրամաղ փոշիներու իւրաբանչիւրը անկիման ժամանակ ջերմութեան կը փոխուի : Յետոյ այս ենթադրութիւնը մերժեց :

Այսօրուան ամենահաւանական ենթադրութեամբ՝ արեգական ճառագայթող զօրութիւնը յառաջ եկած է ծանրութեան զօրութեան՝ ջերմութեան և լուսոյ փոխուելէն : Ի սկզբան բովանդակ արեգակնային աշխարհը անհուն մառախուղ մի էր , որոյ հիւլէները խտկաւ առ տակաւ միացան զխաւոր կեղքոնի մը վերայ ծանրութեան զօրութեամբ , զոր ունէին : Միայն այս զօրութեան ջերմութեան փոխուելը կարելի է հասկանալի առնել երկար դարերու մէջ արեգական ջերմական , լուսային և տարրաբանական ճառագայթումը : Կարելի եւ հաւանակ իսկ է , որ արեգակը սրաղի , իւր մթերքը հետոյհետ նուազի և տարուէ տարի , դարէ դար իւր ճառագայթումը տկարանայ , այնպէս որ թերեւս ըլլայ ժամանակ մի , յորում

բորորալին չիֆանին իւր ճառագայթումներն, յորում կեանքը որ չը կրնար լինիլ առանց այս ճառագայթմանց, մոլորակներու մակերեւութից վերայ ջնուի: Եւ արդէն հաստատուած է, որ արեգական այս օրինակ ճառագայթումը 500 միլիոն տարիէն ՚ի վեր է. և թէ արդէն սպառած է իւր ջերմութեան զօրութենէն <sup>435</sup>/<sub>434</sub> մասը. ուրեմն բորորալին սպառելու համար գրեթէ տակաւին մէկ միլիոն տարի պէտք է. և այս շրջանը ՚ի հարկ է բաւականէն աւելի ապահովիչ է մարդկային ցեղերու համար և կեանքը մեր երկրին վերայ տակաւին պիտի շարունակէ երկար տարիներու յաջորդութեամբ:

Բ.

Գիտութիւնը բաւական չեղաւ սակ ենթադրութիւններով, այլ հետամուտ էր գոհացուցիչ պատճառներու. այս հետեւողութեամբ մեթոտ մի հնարեց, որով լուսաւոր ազբիւրի մը նկատողութեան ժամանակ, կը ձանցուի անոր տարրաբանական կազմութիւնը: Այս մեթոտը, որոյ կիրառութիւնը աստղագիտութեան մէջ սպագային գիւտերու առատ հունձք կը խոստանայ, լուսապատկերական վերլուծութիւն է (analyse spectrale): Այս անուանակոչութիւնը անկէ յառաջ եկած է, որ ինքն հիմնուած է լուսապատկերներու սեման վերայ: Լուսապատկերները կը կազմուին այն տարրաբաշխութեամբ, որ կը կատարուի այլ և այլ լուսաւոր աղբիւրներու ճառագայթումներուն հատուածակողմէն անցնելու ատեն: Ամեն ոք գիտէ, որ հատուածակողմով տարրաբաշխեալ արեգական ձերմակ լցար, գունաւորեալ երիզ մը կը ձեւացնէ բազմաթիւ երանգներէ, որոց գլխաւոր

ներն եօթն են, որք յաջորդաբար շարուած կ'ըլլան կարմիրէն մինչեւ մանիշակագոյն: Ֆրատենհոֆերէն ՚ի վեր գիտցուած է, որ այս եօթն գունոց մէկէն միւս ճառագայթին մէջ ընդհատում մի կայ սեւագոյն, յորում կը տեսնուին բազմաթիւ սեւա կամ մութ բծեր, որք լուսապատկերը ամեն կողմանէ կ'ախօսեն. այս բծերուն մեծ մասը այնքան նուրբ են, որ պարզ աչքով չեն տեսնուիր: Քիրխով ժամանակակից բնագէտը այս ախօսներէն կարող եղաւ վերրուծել արեգական լուսաւոր մասը, կամ լուսագունտը կազմող նիւթը:

Չանազան լուսաւոր աղբիւրներու լուսապատկերները երեք կարգի կը բաժնուին: Առաջին կարգի լուսապատկերները լուսաւորեալ երիզներ են, որոց վերայ գունաւորեալ ճառագայթները երեք ընդհատուած չեն ըլլար, միջին կամ փայլուն բծերով: Այս կարգի լուսապատկերները կը կազմուին հրաշէկ սպիտակութեան վիճակ ունեցող ընդդիմահար, հաստատուն կամ հեղուկային մարմիններէ. և ասանցմէ բնաւ կարելի չէ լուսաւոր աղբիւրին տարրաբանական բնութեան վերայ ծանօթութիւն ստանալ:

Երկրորդ կարգի լուսապատկերներն ձեւացած են փայլուն երիզներէ, որոց վերայ գունոց ճառագայթներն իրարմէ լայն ու միջին անջրպետներով զատուած են: Ասոնք կը ցուցնեն, որ լուսաւոր աղբիւրը կազմին վիճակ ունի. նմանապէս փայլուն բծերուն դիրքն ու գոյները կը յայտնեն հրաշէկ սպիտակացեալ նիւթոց տարրաբանական բնութիւնը:

Վերջապէս Երրորդ կարգի լուսապատկերաց կազմութիւնը նման է արեգակնային լուսապատկերաց, այսինքն ձեւացած են լուսաւորեալ

երիզներէ՝ ակօսաբեկեալ մթին գծե-  
րով։ Այս գծերը կը հաստատեն շո-  
գւոյ էութիւնը, ուրկէ անցած է լոյ-  
սը, և Քիրխով ցուցուցած է, որ մը-  
թին գծերը լստ ամենայնի գիծ առ  
գիծ կը համապատասխանեն երկրորդ  
կարգի լուսապատկերաց վերայ եղած  
փայլուն գծերուն։

Այս երրորդ կարգի լուսապատ-  
կերներու կազմութենէն Քիրխով հե-  
տեցուցած է, որ արեգական լոյսը  
յառաջ կը գայ հրաշէկ սպիտակու-  
թեան վիճակի մէջ հաստատուն կամ  
հեղուկային մասնիկներէ։ Եթէ լոյսը  
ուղղակի աչքին հասնէր առանց ծը-  
ծիչ միջոցէ մը անցնելու, միշտ առա-  
ջին կարգի լուսապատկեր մի պիտի  
կազմէր. հետեւաբար արեգակնային  
լուսապատկերը ակօսաբեկող մթին գը-  
ծերը կ'ստացուցանեն, որ լուսագուն-  
տին և աչքին մէջ տեղը ծծիչ միջոց մը  
կայ, մասամբ կազմուած շոգիներէ, որոց  
տարրաբանական կազմութիւնը՝  
կրենց լուսապատկերին վերայ ձեւա-  
ցուցած գծերէն կը յայտնուի։ Վեր-  
ջապէս Քիրխով լուսապատկերական  
վերլուծութեամբ գտաւ, որ արեգա-  
կը լուսագունտէն վեր կազային վիճա-  
կի մէջ կը ստորունակէ այս նիւթերը,  
երկաթ, նասար, մակնէսիում, կրածին,  
քրոմ, նիւքէլ, մանկանէզ, պարիսն,  
պղինձ, զինկ, (այս վերջին երեքը շատ  
նուազ քանակութեամբ) և ջրածին։

Հրաշալի է, արդարեւ, որ մեզմէ  
անհունս հեռաւորութիւն ունեցող  
արեգական տարրաբանական կազմու-  
թիւնը այսպէս պարզուեցաւ շնորհիւ  
լուսապատկերական վերլուծութե. հը-  
րաշալի է, որ նորա նիւթոյն մասնիկ-  
ներն այսպէս կարգադրեցան տարրա-  
բանից գործարաններու եղջերաց մէջ։

Քիրխովը այս գեղեցիկ գիւտէն ա-  
րեգական համար երկու գլխաւոր հե-

տեւութիւններ ծագեցան. նախ՝ թէ  
լուսագնաց լոյսը յառաջ եկած է հաս-  
տատուն կամ հեղուկային մարմիննե-  
րէ հրաշէկ սպիտակութեան մէջ, երկ-  
րորդ՝ լուսագունտը ծծիչ շոգիներէ  
կազմուած մթնոլորտով շրջապատուած  
է։ Ծծիչ մթնոլորտի գոյութիւնը հաս-  
տատուեցաւ նոյնպէս արեգակնային  
սիււառակի կեղրնին և եզերաց լու-  
սոյ սաստիկութեան տարբերութեամբ։  
Այս տարբերութիւնը գիտողներէն  
առաջինն եղաւ Պուկէ, որ կեղրնին  
և եզերաց լուսոյն սաստիկութեան վե-  
րաբերութիւնը գտաւ 48 առ 35 բայց  
Հ. Սեգգի լուսաչափով (photomètre)  
աւելի լաւ ճշգեց այս վերաբերութիւ-  
նը, որ է 4 կամ 3 առ 1։

Այժմ կը մնայ տեսնել թէ Քիր-  
խովը գիւտէն յառաջ եկած հետեւու-  
թիւններն ինչպէս կը համաձայնին ա-  
րեգական սիււառակի վերայ եղած  
բծերուն, լուսաւոր մասանց և վը-  
տաններու երեւոյթներուն հետ։ Դա-  
րեւանք, վարդափոյն ամպ կամ կարմիր քոյ  
կըսուին այն լուսաւոր երեւոյթները,  
զոր գլխաւորապէս գիտեցին 1842 ի,  
1852 ի, 1860 ի և 1868 ի արեգական ամ-  
բողջական խաւարմանց ժամանակ, որ ա-  
տեն լուսնոյ մթին սիււառակը կը ծածկէ  
ամբողջապէս արեգական սիււառակը։  
Այս երեւոյթները կը տեսնուին մերթ  
սրածայր լեռներու ձեւերով, մերթ  
ամպերու նման, բոլորովին անջատուած  
նորա սիււառակէն և անոր մթնոլոր-  
տին մէջ կախուած. և մերթ նիւթոյ  
չարունակեալ խաւի մը նմանութեամբ,  
որոց գոյնը՝ արեգական մարը մանելու  
ժամանակ ամպոց կոյսերուն ստացած  
գոյներուն նման սպիտակագոյն, կար-  
մրագոյն կամ մանիշակագոյն կ'ըլլան։

Այս եղական երեւութից բնական  
բնութեան վերայ այլ և այլ կարծիքներ  
անպակաս եղան, ոմանք զանանք լուս-

նոյ մասերը սեպեցին , այլք արեգական լեռներն են ըսին , և ոմանք նորա միջև նորրտի ամպերն համարեցին : Բայց 1860 էն 'ի վեր շնորհիւ լուսանկարութեան և շնորհիւ բազմաթիւ աստղագիտաց ջանից՝ հաստատուեցաւ , որ այս դարեւանդք արեգական կը վերաբերին և ոչ մեր արբանեկին . այս գիտնալէն յետոյ կը մնար նոցա խկական բնութիւնը եւս սահմանել : Սոյն խնդիրն եւս լուծուեցաւ 1868 տարւոյն օգոստոս 18 ին պատահած ամբողջական խաւարմամբ , որ լուսաւորեց արեգական բնական կազմութեան վերաբերեալ ամեն խնդիրները : Լուսապատկերական վերլուծութիւնք քննելով այս դարեւանդներու բուրան լոյսը՝ գտան , որ կաղային բնութիւն ունին և գլխաւորապէս ջրածին կազէ կաղմուած են : Երկու աստղագէտներ եւս , Պ . Պ . Ժանսէն և Լօզիէ , թէև առանձինն առանձինն , բայց գրեթէ մի և նոյն ժամանակ մեթոտ մի հնարեցին , որով կարելի էր դարեւանդներու բնութիւնը իմանալ առանց խաւարմանց միջնորդութեան : Այս հանձարեղ մեթոտները հազիւ ուրեմն սկսան 'ի գործ դրուիլ , համոզուեցան աստղագէտք , որ արեգական յուսագունտը չըջապատուած է 8000 հազարամեղր թանձրութեամբ խաւով մի , որոյ նիւթը նման է դարեւանդներու նիւթին : Գարեւանդք կը կործուին , որ այս կաղային խաւի բեկորներն են անջատուած անկէ անձանօթ պատճառով մի , գուցէ մի և նոյն պատճառով յառաջ եկած են լուսաւոր մասունք ըսուածները և բծերը :

(Շարունակելի :)

Մ Մ Մ Մ Մ

ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐԴ

Շարունակութիւն , տես թիւ 10 :

Ներքին մարդոյ վերայ խօսելով՝ բարձրացանք հոգւով յանապակա նութիւն և յանմահութիւն , նկատեցինք զայն՝ մասնակից Աստուածային յատկութեանց և ժառանգ յաւիտեական երանութեանց , սակայն անխրաւած կ'ըլլամք բնութեան դէմ , Աստուծոյ իմաստութեան դէմ , եթէ մարդոյ միայն բարձր և արժանաւորագոյն մասը դիտեմք և զայն իբրեւ լիկ հոգի նկարագրեմք . այլ հարկ է ինչալ սոյն բարձրութենէն , դիտողութեան ենթարկել նորա այն մասն ևս , որով նա կը խոնարհի և նմանութիւն կը ստանայ անասնոց և մասամբ իսկ բնութեան ստորին արարածոց . հարկ է , 'ի ճշմարիտ բան , նկարագրել և մարդոյ արտաքին մասն՝ մարմինը , և խորհրդածել նորա տկարութեան եւ ստորնութեան վրայ ևս : Որչափ բարձր և գերագոյն է մարդ հոգւով , այնչափ նուաստ և անզոր է նա իւր մարմնով , եթէ առաջնային թագաւոր և իշխան է բնութեան , երկրորդովն՝ որս և ճարակ է դադանաց , միովն անմահ եւ յաւիտեական , միւսովն եւս մահկանացու և քան զզղջլջակա անձրեւի 'ի վերայ ջուրը գիւրահորոյս և անցաւոր : Մարդ արտաքին ըստ Սենեկայ իմաստասիրի նկարագրութեան է . « Մարմին տկար և դիւրեղձանելի . մերկ և անպատասպար 'ի բնէ , այլոց օգնութեան կարօտ , բախտի ամեն արկածից խաղալիկ և իւր համայն ջղապինդ զօրութեամբ՝ որս և ճարակ դադանաց :



Թող և լոյժ գործած , վեր 'ի վերոյ ե-  
րեւութիւ միայն արտափայլեալ . . .  
նորա սնունդն իսկ բազմալտանգ , եր-  
բեմն առաւելութեամբ և երբեմն նը-  
ւազուութեամբ կերակրոյ կը մնասի . . .  
նորա կորստեան համար մեծ զորու-  
թիւն մը պէտք չէ . հոտը , ճաշակը ,  
աշխատութիւնն ու տքնութիւնը , կե-  
րակուրն և ըմպելին և կենաց այլ պի-  
տանացու իրերն՝ մահառիթ են նմա .  
. . . փուտ , տկար և ախտաւոր կեն-  
դանի , լայեօք յաշխարհ եկած , այլ  
որպիսի մեծամեծ խորհուրդներ կը  
մտաբերէ . . . և մինչ հեռաւոր ա-  
պագայի վրայ կը խորհի , յանկարծ կը  
հասնի մահը զգեանել զանիկայ : Պար-  
տիմբ ուրեմն նկատել մեր սոյն մասն  
եւս , փառք տալով Արարչի իմաս-  
տութեան , որով կազմաւորած է նա  
զմեղ անմահ և մահկանացու , հոգե-  
զէն և նիւթեղէն , բարձրագոյն և ըս-  
տորնագոյն հակադիր մասերէ , զի մի  
գուցէ մարդ՝ բնութեամբ հպարտ և  
փառասէր , հոգւոյ բարձրութեամբ  
ամբարտաւանի , այլ իւր մտքմնոյ ըս-  
տորնութիւնն եւս առաջի աչաց ու-  
նենալով , իւր ստորին արարածոց հետ  
համանմանութիւնն եւս տեսնելով ,  
զգայ իւր փոքրիկութիւնն Արարչի առ-  
ջեւ , խոնարհի և պաշտէ զայն որպէս  
իւր Տէրն , իւր Սակզօղն , որոյ անար-  
ժան է ինքն այս կենաց մէջ աեսնել  
զփառս ընդ կրօննիս իսկ :

Բաց յայսմանէ նկարագրելով մարդոյ  
մարմինը՝ որում ամենայնիւ մասնակից  
են և կատարեալ կազմութիւն ունեցող  
կենդանիք և մասամբ իւրք անզգայ և  
անշարժ բոյսերն իսկ , պիտի տեսնեմք  
Աստուծոյ անասման իմաստութիւնը  
սոյն հրաշակերտի ամենամանր մասանց  
մէջ , սոյն մեղէն մեքենայի ինքնա-  
շարժ , կանոնաւոր և հանապազօրեայ  
գործունէութեան մէջ : Սկսիմք ուրեմն .

Բնութեան մէջ գանուած բոլոր  
մարմինները ընդ հանրապէս երեք որոշ  
ատակներու կը վերածին . Հանքեր՝  
որք ներքին գործարան չունենալով  
ներքուստ պտածառուած սէ մի շար-  
ժաւմն չեն ցուցներ . Տունկեր՝ որք մի-  
այն սննդեան և աճման գործարան ու-  
նին , այսինքն միայն կը սնանին և իրենց  
սետակով կ'աճին կը բազմանան . Վե՛ն  
գանկներ՝ որք սննդեան , աճման , շարժ-  
ման և զգացման գործարաններ ունե-  
նալով՝ անկերու պէս սնանելէ և աճե-  
լէ զստ կրնան միանգամայն ինչնին  
շարժիլ և զգալ : Մարդը այս վերջին՝  
կենդանեաց կարգին կը վերաբերէ :

Մարդոյ մարմինը , որ աճխածնի ,  
ջրածնի , թթուածնի , բորակածնի և  
նուազ քանակութեամբ ծծմբոյ և փա-  
փորի խառնուրդ մ' է , կը բաղկանայ  
կարծր , փափուկ և հոսանուտ նիւթե-  
րէ : Մարմնոյն թանձր կամ հաստա-  
տուն մասը ծակառկէն հիւսկէն կամ  
սոնգանման զանգուած մ' է , որ զս-  
նաղան նիւթոյ խառնուրդիւ տարբեր  
կարծրութիւն կ'ըստանայ , ինչպէս ,  
ընդունելով ծակեաց մէջ խժային  
կամ կրային նիւթոց քանակութիւն մէջ  
յառաջ կը բերէ կաճիկներն , սկորները  
եւ մարմնոյ այլ կարծր մասերը : Եր-  
կայն բարակ և սեղմեալ ձեւեր առնե-  
լով կը կազմէ մարմնոյն ներդական մա-  
սերն եւ թաղանթները , որոցմէ կը  
կազմուին հեղիւսային նիւթերն տանող  
և բերող ներքին խողովակները : Այս  
ծակառկէն հիւսկէնի տարբեր կազմու-  
թենէն յառաջ կը գան երկու գլխա-  
ւոր հիւսկէններ . այսինքն՝ Դնդերային ,  
որք կամաւոր շարժմանց կը ծառայեն  
և ուղեղային՝ որք արտաքուստ ընդու-  
նուած զգացումներն մինչեւ ցրղեղն  
կ'առաջնորդեն : Մարմնոյ ամբողջ զան-  
գուածը շրջապատուած է մորթով , որ  
գլխաւոր երկու՝ ներքին և արտաքին

Թաղանթէ կը բաղկանայ և երակալց , գունաւոր , խժային ուղեղային և ձըգտկան հիւսկէն մ' է , ներքին մասը անթիւ ջղերու հաղորդուած և բաւամենայնի ղգացուն է . իսկ արտաքինը անզգայ և Թափանցիկ և մարմնոյն գործածական մասերուն մէջ , ինչպէս ափանց և ոսկոյ ներքեւ աւելի հասա է ուր և զգացողութիւնը նուազ արագ կը կատարուի քան ուրիշ նուրբ տեղերը :

Մարդոյ մարմինը երեք գլխաւոր մասն կը բաժնուի՝ գլուխ , բուն եւ անդամներ : Գլուխը բունին վերի գին վրով մը կապուած է . բունը մարմնոյն գլխաւոր մասն է . ՚ի ներքուստ երկու խողովներ ունի՝ կուրծքի և փորի , որք Առագաստ ըսուած մկուկնով մ' իրարմէ գստուած են , անդամներն են ձեռքերն ու սաքերը : Կեանքը վերոյ յիշեալ չորս գործարանաց ներգործութեամբ միայն կրնայ պահպանուիլ , յորոց առջի երկուքը , սնունդն ու տեսակի յաջորդութիւնը , տնկերու եւս յատուկ լինելով՝ կ'ըսուին անկախ գործող-թիւնք . իսկ վերջի երկուքն՝ շարժումն և զգացումն , մի միայն կենդանեաց սեփական լինելով կ'ըսուին կենդանական կարողութիւնք : Ուստի մարդոյ մարմինը երկու գլխաւոր յատկութիւններ ունի , Տնկական և Կենդանական :

Ա. Տնկական յատկութիւն մարմնոյ .

Այս մասին կը վերաբերին այն ներքին գործարանները , որոց միջոցաւ մարդը սնանելով հետզհետէ իւր կատարելութեան աճումն կը ստանայ , և իւր տեսակը պահելու համար յաջորդներ յառաջ կը բերէ . առաջինը՝ Մտունդ և երկրորդն Տեսակի Յաջորդութիւն կ'անուանին :

Ա. Մտունդ .

Մտնդական գործողութիւնը տարբարանական երեւոյթ մ' է , որով տարբարանաւոր և կենդանական նիւթեր ընդունուելով ՚ի ներքս կը լուծուին և մարմնոյն չորս կողմը շրջան մ' ընելով կենաց պահպանութեան համար կարեւոր մասերն ձուլելէն զկնի աւելորդը դուրս կը ձգուի և որով մարդ կը ստանայ իւր յաջորդական աճումն եւ տարածութիւնը : Մտունդ են՝ բազմատեսակ նիւթեր կարծր , հոսանաւտ և կազային , որք գործարանաւոր մարմնոյ մասունք լիւնելով , կը պարունակեն իրենց մէջ կենդանական և գործարանական զորութիւն , և ներքին Թափանցիչ զորութեամբ՝ մարմնոյ կազմութեան և իրենց տեսակի և յատկութեանց համեմատ ներմուծուելով մարմնոյ մասնը կային ծակտեսոց մէջ կը տան նմա աճումն պահպանելով միշտ իւր ձեւն : Թողլով Մն դեան բազմաթիւ տեսակներն , ընդհանրապէս երկու բնաւտ ծակոն յատկութեանց կը վերածին՝ Անկենդանական կամ Բորակաճնային և Կենդանական կամ Անբորակաճնային : Բորակաճնայինը՝ որք ընդհանրապէս հաւկթի , արեան , մոյ , ուղեղային նիւթոց , մրրաւոր և իւղաւոր անկոյ , երբեմն եւս կաթնեղինաց և ոսկորներու մէջ կ'ըլլան , կը ծառայեն մարմնոյ աճեցման . իսկ Անբորակաճնայինը , այսինքնն Շաքարանիւթք՝ որք բուսեղինաց , և Ճարպանիւթք՝ որք ճարպաւոր նիւթոց և երբեմն կաթնեղինաց մէջ կ'ըլլան , կը ծառայեն կենաց պահպանութեան : Սոքա երկոքին համեմատութեամբ մը խառն կը գտնուին , որոց մէջ մաս մը եւս մետաղային կամ անկենդան նիւթ պատահաբար խառ-

նուած կ'ըլլայ : Մենդեան պաշտօնը այլ և այլ մասնաւոր գործողութեամբ կը կատարուի . որոց գլխաւորներն եւրէք են՝ Մարտոզ-Ռիւն , Արիւն շրջան և Շնչառ-Ռիւն :

1 . — Մարտոզ-Ռիւն . — Մենդեան այս գործողութեամբ արտաքուստ ընդունուած սննդական հիւթերն կամ կերակուրները տարրալուծուելով երկու գլխաւոր մասերու կը բաժնուին , մին՝ կենաց պահպանութեան եւ մարմնոց աճման յատուկ , որ հաշիւով մարմնոցն մէջ շրջան ընելու կարող կ'ըլլայ . իսկ միւսը՝ նոյնին հետ խառն գանուած աւելորդք , որք զատուելով դուրս կը ձգուին :

Մարդը , ինչպէս նաեւ կատարեալ կազմութիւն ունեցող կենդանիք , իւր սնունդը նախ բերնին մէջ կը ստանայ : Բերանը մարտոզական գործարանաց ըսկիզն է , որոց եզերքը Շրիտ-նէ կ'ըսուին և կը բաղկանան կրկին թաղանթէ և ներքին մորթային ջլերէ : Բերնի ներքու կողմը աւելի կամ նուազ ընդարձական կանոն բացուածք մի կայ՝ Բերնի խոռչըսուած , որ 'ի ներքուստ մաղասաւոր մաշկով և կողմնական միւսներով պատուած է . սոյս տեղ կը գտնուին մարտողութեան օքնական երեք գլխաւոր գործարաններ՝ Լոյնա-որ-Ռիւն Ծամելոյ և Կլանելոյ : Լորձանաւորութեան գործարաններն են՝ բերնի լորձանի կամ շղերի գեղձերը , որք վեց հատ են՝ երեքական հատ ծամելեաց երկու կողմերը . ասոնք ծամելեաց շարժելու ատեն սեղմուելով բերնի մէջ կը թափեն շողիքանման հիւթ մը , որ կերակուրները թրջելով կը կակղացնէ և մասամբ մ'ալ լուծելով ստամոքսի գործողութեան կ'օգնէ : Ծամելոյ գործարան Ալմաներն են վերի և վարի ճնտներու վերայ հաստատուած , որք ոսկորային կամ կրային և ասղիեղէն նիւթերէ

կազմուած են : Մարդոց ակուաները ընդ ամենը 32 հատ են . չորսական կտորոզ կամ առջեւի ակուաներ , որք սրածայր ձեւով ճնտից առջեւի կողմին են , երկերկու Շան կամ կողմնական ակուաներ , որք կտորոզներու երկու կողմերը կը գտնուին մէկմէկ հատ՝ աւելի երկոր և սուր ձեւով , և տասնական Աղորեաց կամ ծամելոյ ակուաներ , որք ճնտից վերջին ծայրերը կ'ըլլան հինգական հատ՝ աւելի լայն եւ երկձիւղ կամ եռաձիւղ արմատներով : Առջեւի քսան ակուաները , որք աղայոց կաթով մեծցած ատեն կը բուսնին , կաթի ախտներ ևւս կը կոչուին . ասոնք հասարակօրէն աղայոց վեց տարեկան եղած ատեն փոխուելով տեղը սուրիշ կը բուսնի . իսկ մնացեալ տասն երկու հատը կենաց մէջ մի սնգամ և եթ կը բուսնին : Կլանելոյ գործարանն լեղուն և դիւր , որոց միջոցաւ կերակուրները կը փոխադրուին Ստամոքսին մէջ : Լեղուն ջրոտ գործիք մ'ըլլալով կը կանգնի և ծաքուած զանգուածը կը մղէ բերնի ներքսակողմն , ուր քիւմբը պատող մաշկն ունգանց փողը կը ծածկէ , որպէս զի կերակուրը մէջը չը մանէ , իսկ շնչափողի վերի կողմը գտնուած փոքրիկ շարժական ծածկոց մի եւս շնչափողի Գղա ըսուած ծակը կը գոցէ , որպէս զի անոր մէջ չիյնայ , այլ սահելով կոկորդն անցնի : Կոկորդանմիջապէս բերնի խոռոչին ետեւը կ'իյնայ , ուր թաղանթա - ջրային անցափողն ընդարձակուելով պարկի ձեւ խոռոչ մը կը ձեւացնէ , որ կողմնական եւ վերջին զնդերաց միջոցաւ կ'ամփոփի և կընդլայնի : Կոկորդէն վար կը գտնուի Որիլը , որ անցափողի շարունակութիւնն է և խողովակաձեւ երկարելով , կուրծքէն և Առադաստէն անցնելէն զկնի կը սկսի բացուիլ Ստամոքսը կազմելու համար :

Սրամոքսը թաղանթաւոր, հոլուաւ կան արկի ձեւ պարկ մ' է, որ փորի և կրծոց խոռոչները անջատող՝ Առաւ քատտ կամ Ստոմախի ըսուած մկանանց անմիջապէս վարիդին դէպ 'ի ձախաւ կողմը հաստատուած է և ձախէն դէպ աջ նեղնալով իւր վրայ կը կորանայ, այնպէս որ իւր վերին մասը կարճ եւ գոգաւոր, իսկ վարինը գմբեթարգ և երկայն ձեւ մը կը ստանայ. վերի կողմէն որկորին հետ միացած է. իսկ վարի դիէն Աղեաց հետ կը հաղորդուի անձուկ բացուածքով մը, որ ըստ հարկին նուրբ մաշկէ դռնակով մի գոցուելով կերակուրները աւ վայր մի ստամոքսին մէջ կը պահէ : Այս տեղ կը կատարուի մարտղութեան առաջին մասն : Ստամոքսը պատող ջղային թաղանթի երեսը բաղմաթիւ փոքրիկ խորշեր կը տեսնուին, որք Սրամոքսի նիւթ (suc gastrique) ըսուած թթուուտայնեալ հեղուկ մը կը թափեն ընդունուած կերակրոց վրայ : Այս հիւթը կերակրոց հետ խառնուելով զաննիք մեծաւ մասամբ կը լուծէ եւ խախոց (chyme) ըսուած միաստակ գորշագոյն լոյծ զանգուածի մը կը փոխէ : Ստամոքսին մէջ ժողովուած նիւթերն ստամոքսի վարի անցքը շրջապատող ջղերու կծկմամբ սեղմուելով, կը դիմեն շատ անգամ դէպ 'ի վեր բերանը ելալ, բայց վերի անցքի ընդդիմութեամբ կ'արգելուին, երբեմն այս ընդդիմագործ զօրութիւնը անբաւական լինելով փխոմն կը պատճառի : Կերակուրներու խախոցի փոխուելու միջոցը հասարակօրէն երկու ժամէն աւելի կը տեւէ, որ առեն մարդ անհանգստութիւն և թուլութիւն մի կը դէպ, յետոյ այս հիւթերէն մաս մը ծծուելով մնացածը ստամոքսի վարի անցքէն Աղեաց մէջ կ'իջնայ, որոց վերի ծայրը Աղեծոց (duodenum) կը կոչուի :

Այս տեղ խախոցին հետ կը խառնուին ուրիշ հիւթեր եւս, որք են, Սրամոքսի-Գլեղի շղէն և Լերրի վեղին կամ Մաղը, որք 'ի հարկին մասնաւոր խողովակներով Աղեծոցի մէջ կը վազեն : Սրամոքսի գեղը՝ Ստամոքսի ետեւի դին սպիտակագորշ, կարմրախառն, երկայնածեւ, տափարակ եւ սպնդանման մարմին է : Լեարդը Ստամոքսին աջակողմը Առաքաստէն կախուած սպնդանման թուխ կարմիր գունով մարմին է, ուր Մաղ ըսուած մածանող, կանաչագոյն և խիտ գառնահամ հեղուկը կը գոյանայ : Լերդին դիմացը՝ Ստամոքսի ձախ դին կ'իջնայ փայծաղը՝ երկնկեկ, կլոր և սպնդանման մարմին մը, որոց պաշտօնը դեռ չբխոցուիր : Ստամոքսի-գեղձի շղէքն և մաղձը խառնուելով խախոցի հետ, վերստին կը լուծեն զայն և կաթի նման հեղուկի մը դարձնելով ծրծելի կ'ընեն, որ Մաղ (chyle) կ'անուանի :

Մամացը Աղեծոցի մէջ կաղմուելէ զկնի կ'իջնայ Աղեաց մէջ :

Աղեղ թաղանթային խողովակ մ' է, գրեթէ եօթն անգամ աւելի երկար քան մարմնայն հասակը, որ ծալ ծալ իւր վրայ գառնալով ստամոքսին տակ փորի խոռոչին մէջ հաստատուած և որովայնի ներքին պարարտ թաղանթով պատուած է : Գլխաւոր երկու տեսակէ՝ Նոթք և Հասարակը : Նուրբ-Աղը՝ որ Աղեաց 5/4 մասը կը կազմեն, աւելի բարակ են, ներքսակողմը անթիւ մանր գեղձերով, որ ծծելու կը ծառայեն, և փոքրիկ սեպաձեւ ցլուած նուրբ թաղանթներով, որք Մամացի ընթացքը կը ծանրացնեն : Իսկ Հասարակը կը զանազանին միւսներէն իրենց լայնութեամբ և գրեթէ նոյա բոլորակքը կը շրջապատեն : Աղեաց չորս կողմը խիտ փոքր և նուրբ

անհամար թերեր պատած են , որք  
 Կոթի անթնէր կը կոչուին և իրար հետ  
 զանազան հիւսուածքներ ձեւացնելով  
 տանց միաւորութեամբ կը կազմուի  
 Կարծիքի ճամբայ ըսուած հաստ խողը-  
 վակ մը , որ Առաքատի մէջէն անց  
 ներով , մինչեւ ձախ ուսին գլխաւոր  
 երակը կ'երկ որաձգի : Մամայը նուրբ  
 աղետց մէջ ժամանակ մի անցնելու  
 ատեն հետզհետէ լուծուելով սննդեան  
 օգտակար հիւթերը կ'աթի անօթնե-  
 րով ծծուելով և կուրծքի ճամբուն մի-  
 ջոցաւ ձախ ուսի երակին մէջ թա-  
 փուելով մարմնոյն չորս կողմերէն գէպ  
 'ի սիրտը դարձող մեռած կամ ան-  
 կենդան արեան հետ կը խառնուին :  
 Կուրծքի ճամբուն հետ կը միանան  
 նոյնպէս ուրիշ նուրբ Անօթներ , որք  
 մարմնոյն ամեն կողմ բարակ ճիւղե-  
 րով տարածուած և զանազան ձեւե-  
 րով հիւսուած են եւ Աւիշ ըսուած  
 հիւթ մը ծծելով արեան զանգուածի  
 կը փոխեն : Ուրիշ մասնաւոր դորձա-  
 րաններ ալ մարմնոյն մէջ գտնուած ա-  
 լելորդ հեղուկները զատելու կը ծա-  
 ապեն , ինչպէս են , Երկիւմոն , Լեր-  
 դի և փայծաղի վարի գին գէպ 'ի ե-  
 տեւ , Խողովակներ եւ Փամփողա՝ Փարի  
 խոռոչին վարի կողմը : Այս կերպով  
 սննդական հիւթը չըջանաւորելով մեծ  
 մասամբ՝ Արեան զանգուածի կը փո-  
 խուի : Արիւնը սննդեան ամենակարե-  
 ւոր հիւթն է , առանց որոյ կեանքը  
 գոյութիւն չունի : Եթէ մանրագէտով  
 նկատուի , կը տեսնուի որ արիւնը եր-  
 կու որոշ հիւթերէ կը բաղկանայ , այ-  
 սինքն , թափանցիկ նուազ գեղնագոյն  
 հեղուկէ մը և կարմրագոյն , կարծր ,  
 կանսնաւոր , 1/124 հազարորդամէթը  
 տրամագծով անթիւ գնտակներէ , որք  
 նոյն հեղուկի մէջ կը լողան : Ըստ բը-  
 նալուծական բաղադրութեան՝ արիւ-  
 նը կը բաղկանայ բազմաթիւ տարբեր

նիւթերէ , որոյ գլխաւորներն են ,  
 100 ին 79 մաս ջուր , 19 մաս Ալպի-  
 մին ըսուած հաւկթի ձերմիւրցի նը-  
 ման հիւթ , 1 մաս աղեր և մնացեալն  
 ներդական և գունաւոր հիւթեր : Զա-  
 փահաս և առողջ մարդոյ մէջ կըլսած  
 արեան զանգուածը գրեթէ Տաճկի  
 10 հօխայի չափ է :

(Շարունակելէ :)

ԿԵՆՍՍԳՐՈՒԹԻՒՆ  
 ՇԻԼԼԵՐԻ

(Շարունակութիւն , տես թիւ 11 :)

Եթէ քննադատը Աւազակաց թաւ-  
 րերգութիւնը բարոյականութեան նը-  
 կատմամբ խիստ քննադատութեան մը  
 նիւթ ըրին , թաաերագրութեան մա-  
 սին նուազ անիրաւեցան Ամեն անոնք ,  
 որ հեղինակը կը կշտամբեն թէ անընդ-  
 հատ Շէքսպիրն ընդօրինակած և նոյն  
 իսկ թարգմանած է , որ սխալ մ' է ,  
 եւ Ֆրանսուա տը Մօրը ռամկալար  
 Ռիչարտ Գ , մ' ըրած , այսու ամե-  
 նայիւ կը խոստովանին , որ այս գործը  
 քսանամեայ երիտասարդի մը կողմն  
 խանդի հիասքանչ յիշակերտ մ' է :  
 Գալով մեզ , մեք աւելի յառաջ կ'եր-  
 թամք և կը սինդեմք թէ բարձր հան-  
 ճարոյ գործ մ' է նա , բայց և այնպէս  
 Աւալիները Տօն Գարլոսի , Մարի Ըս-  
 դուարդի , Կիյոմ Գէլլի եւ Վալէնս-  
 դէնի շեմք դասակցեր , որոնք հասուն  
 հանձարոյ մը գլուխ - գործոցներն են :  
 Աւալիք թատրերգութիւնը զեղուն  
 երեւակայութեան մը , համարձակ ու-  
 նոր անսանձելի հանձարոյ մը առաջին  
 փորձն է . 'ի մի բան , Շիլլերի մի հայ-  
 րենակցին բացատրութիւնն 'ի կիր ա-  
 ծելով արուեստի նկատմամբ հրաբուխ  
 մ' է նա : Ի՛նչ փոյթ , եթէ անձմար-

ասանմանութիւն , 'ի տեղիս տեղիս մը-  
 թութիւն եւ մի քանի նկարագրու-  
 թեանց մէջ չափազանցութիւն կայ ,  
 բացայայտ է , որ ՉԼ ամենայ հեղինակը  
 գաղտագաղտ իւր առաջին թատեր-  
 գութիւնը յօրինելով 'ի նա կուտա-  
 կած է այն բանաւոր տիրաջ գէմ  
 իւր սրտի գառնութեան մէջ զբա-  
 ցած ատելութիւնն ու արհամարհան-  
 քը , որ զինքը կը բռնագատեր այն  
 պիսի ատղաբիզի մը հեռեւելի , որոյ հա-  
 մար ծնած չը լինեն քաջ կը զգար : Ա-  
 սոնք ամենաշնչին թերութիւններ են  
 այն վեճմ' գեղեցկութեանց բազդատ-  
 մամբ , որովք լին են իւր թատերգու-  
 թիւնը . Շիլլէր աւագակի ահազդե-  
 ցիկ և միանգամայն սկզբնական նկա-  
 րագիրը , Սքիժելպերկի վատասրտու-  
 թիւնը և Շարլի նոցա վերայ 'ի գործ  
 դրած իշխանութիւնը սքանչելի կեր-  
 պով նկարագրուած են . երկրորդ ա-  
 րարուածի վերջը խորին եւ զօրաւոր  
 ազդեցութիւն մ' ունի , երրորդ ա-  
 բարուածին վերջը , ուր Քոչնեքի նո-  
 բեկը կը բերեն , ազդու եւ սղջնա-  
 կան է . չորրորդ արարուածին վեր-  
 ջը , ուր Շարլ իւր հայրը կը գտնէ ,  
 և իւր եղբոր եղբունագործութիւննե-  
 րը կ'իմանայ վեճմ' է , վերջապէս հինգ-  
 երորդ արարուածի սկիզբը Յրանաուա-  
 ար Մօրի երազը ամեն գովեստէ գեր  
 'ի վերոյ է . այս տեսակին մէջ ամենէն  
 սքանչելին իսկ , այն է Գորդէյի երազը ,  
 կը գերազանցէ : Շիլլէր թախանձագին  
 խնդրեց իւր թատերգութեան առա-  
 ջին ներկայացման հանգիստատես լինել ,  
 սակայն դուքսը մերժեց : Ուստի երկ-  
 րորդ ներկայացման այս մերժումն առ  
 ոչինչ գրելով՝ գաղտնաբար 'ի Ման-  
 հէյմ գնաց , Գուքան իրազբաց լինե-  
 լով 'ի դարձին զՇիլլէր քառասնորեայ  
 բանաստղութեան գատասրտեայ :  
 Այս խտութիւններն 'ի գործ կը դը-

ժ. Ա.

նէին զայն թատրոնէն հեռացնելու  
 յուսով . բայց այս միջոցը ձախող էր .  
 Շիլլէր իւր կալանաւորութեան մէջ  
 իսկ երկու նոր թատրերգութեան ծրա-  
 գիր պատրաստեց , Գաւրդո-Ֆի-ն Յիէ-  
 գի և Խարդուանք ու սէր : Այսու հան-  
 դերձ իւր առողջապահութեան պաշ-  
 տօնի պարտաւորութիւնները միշտ  
 անթերի կը կատարէր , թէև այն կար-  
 գապահութիւնները , որոց ենթարկ-  
 ուած էր , օր ըստ օրէ անտանելի կը  
 լինէին :

Բարեկամութիւնը միայն դոյզն ինչ  
 միթիթարութիւն կը մատուցանէր նը-  
 մա . Շիւպարգ անուն համատի երկ-  
 տասարդի մը հետ սերտիւ կ'ապուած  
 էր , որոյ բնաւորութիւնը իրենին կը  
 յարմարէր : Միմեանց աւիւնն կ'ար-  
 ծարձէին առ ազատութիւն և ատե-  
 լութիւնն՝ առ բանապետութիւն .  
 Շիւպարգ Շիլլէրի պատմութեան ճա-  
 շակ ներշնչեց . նորա 'ի միասին բըռ-  
 նապետաց գէմ եղած բոլոր դաւադը-  
 րութեանց վէպը կարգացին :

Շիլլէր մի և նոյն ժամանակ բաւա-  
 կանաչափ բարեկամացած էր նաև Ա-  
 բէլ դասատուին եւ Բէդէրսէն դրա-  
 պեալին , որ Վիլհելմիերիի գրագիտական  
 ցանկ անուամբ լրագիր մը կը հրատա-  
 րակէր : Շիլլէր այս լրագրին մէջ ար-  
 ձակ և ստանաւոր նուազ նշանաւոր  
 բաղմութիւ հատուածներ և Աւագակայ  
 վերայ խիստ անաչառ և մանրամասն  
 քննադատութիւն մը հրատարակեց :

Բայց խիստ կարեւոր դիպուած մը  
 յանկարծ և մշտնջենապէս Շիլլէրի ա-  
 պագայ բազդն որոշեց :

Սալի ընտանիքէն Ալպեան բնիկ մը  
 Աւագակայ մի ներկայացման հանդիսա-  
 տես լինելով յանհնարինս գայթակղած  
 էր հեղինակին Սուապի մէջ ընդհան-  
 րացած առած մը Սքիժելպերկ աւա-  
 զակին արուստանել տուած լինելուն

համար. երկրորդ արարուածի երրորդ տեսարանին մէջ Սբիթելպէրի Ռազմանի կ'ըսէ, « Ստահակութեան համար ազգային սեփհական ոգի մը կայ, կամ լաւ եւս է ասել, տեսակ մը յատուկ կլիմայ, օրինակի համար, գնանաւ բնիկս Ալպեան, անդ է այժմեան քսակահատից ճշմարիտ Աթենքը »:

Քաջ բնիկն Ալպեան իւր ազգի նախատեսալ պատիւը պատճառ բռնելով Վիւրգէմպէրիի դքսին բողոքեց հեղինակի յանդգնութեան եւ ժպրհութեան դէմ: Գուքսը կոչել տալով զՇիլլէր՝ յայտնեց նմա թէ՛ բոլոր արպագրելիքներն նախապէս տեսնել կուզէ և երբ Շիլլէր մերժեց, արգիլեց նմա բայց ՚ի բժշկական գործերէ ոչինչ չը հրատարակել:

Կարող է մարդ երեւակայել թէ որչափ մեծ եղաւ բանաստեղծին սրամտութիւնը, որոյ գրել կ'արգիլուէր. այնչափ աւելի կը զայրանար նա այսօրինակ բռնութեան մը դէմ, որչափ քաջ դիտէր թէ Ալպեանց եղած նախատինքը բարուրանք մ'էր, և թէ իսկական պատճառը Բանաստեղծի նախնային մ'էր. Շիլլէրի մի ժամանակակիցն ու բարեկամը մեզ կը յայտնէ թէ Վիւրգէմպէրիի դուքսը, որ գեղեցիկ դպրութեան իբր պաշտպան կը պանծար, ինքն իսկ բանաստեղծութիւնը կը մշակէր, և չը կարողանալով բանաստեղծը իւր ազնուապետական խորհրդոց խոնարհեցնել, կուզէր իւր իշխանական բռնապետութեան առջև մարդն ՚ի ճնրագրութիւն ստիպել, որպէս զն ամենավերին գաւառներն ճախրել սպառնացող պաշտօնակցին թեւերը խորտակէ:

Սակայն Շիլլէր այսպիսի անիրաւ արգելքի մը հպատակելու հոգւոյ արամադրութիւն չունէր. Շիւպարդի խորհուրդներն եւ եւս զայրացուցին

զայն Իշխանի բռնապետական հրամանաց դէմ: Հրաժարեցաւ իւր ասոյջ քապահական պաշտօնէն, բայց դուքսը չընդունեց և պատասխանեց՝ կը կամիմ, որ նա բժիշկ լինի: Ուստի Շիլլէր որոշեց նորա բռնութենէն փոխստեամբ ձողարիլ եւ արգարեւ 1782 տարուց հոկտեմբեր ամսոյն մէջ, այն ինչ Երգուղկարտի արքունիքը Ռուսոյ Պաղոս մեծ դքսին ընդունելութեամբ կը զբաղէր, Տրէտերիգ Շիլլէր Վիւրգէմպէրիի դքսին վիճակներէն գաղտագոյլ հեռացաւ եւ կեղծ անուամբ Տրանդանիոյ մէջ Վոլլշտէն տիկնոջ քով ապաստանեցաւ, որ իւր դպրոցի նախկին ընկերակիցներէն միոյն մայրն էր, եւ Պորպախի շրջակայքը կը բռնակէր: Շիլլէր անտի դքսին գրեց. « Թէ՛ իւր վերջին հրամանը զինքը յուսահատութեան մէջ ընկղմած էր, թէ՛ թատրոնի և բանաստեղծութեան կոչման անգոր է դիմագրել. ուստի կը խնդրէր նորին բարձրութենէն բարեհաճիլ զինքն պատասխանատուութենէ ազտ կայուցանել և իւր զորագնդէն արձակել, որով աւելի հաւատարիմ և աւելի երախտագարտ հպատակ մը պիտի լինէր. բայց եթէ դժբաղդաբար նորին բարձրութիւնը յամառէր, այն ժամանակ պիտի պարտաւորէր բազմորոնելու համար այլուր դիմել »:

Իւր նամակին ամենեւին պատասխան չընդունեց, միմիայն դուքսն անուղղակի կերպիւ իմացուցած էր, որ եթէ վերագառնայ ըստ ամենայնի իրեն պիտի ներուի: Բայց որովհետեւ արգելքը վերցնելու մասին բնաւ բան մի խօսուած չէր, ուստի չը կամեցաւ ամենեւին այս ներողութենէն օգուտ քաղել:

Վերջապէս Շիլլէր այս առանձնոյն մէջ կատարեալ ազատութեամբ իւր բանաստեղծական ներշնչմանց անձ

նատուր եղաւ . անդ աւարտեց Յիէ֊գի  
 Դո֊ա֊Դրո֊կի֊նը և խորհրատանքն ու սէրը ,  
 զորս Շքուդ֊հարտի մէջ սկսած էր , և  
 քնարի բգական ձեւով բազմաթիւ հա  
 տուածներ յորինեց , որք բարձր տա  
 զանգի մը կնկքը կը կրեն : Ճակարկար  
 անուամբ գեղծնր և որբ֊սպան աղջկան  
 պարերգը Գերմանիոյ մէջ իրաւամբ ժու  
 ղ֊լրդական համբաւ մը կը վայելեն :  
 Իւր հասուածներէն շատերը նորոգ  
 ստացած ազատութիւնը կը հռչակեն .  
 այլք սիրոյ նուիրուած են և վերջապէս  
 միւսներն եւս աւելի լուրջ և վերացա  
 կան տեսակի մը կը պատկանին , որք  
 բաղզի , կենաց , մահուան , դժոխոց ,  
 եւ այլնի վերայ իմաստասիրական եւ  
 գերբնական խորհրդածութիւններ կը  
 պարունակեն : Ասոնք , թէեւ միւսնե  
 ընն ստորին են , բայց առաջին կարգի  
 բանաստեղծական տեսիլներ կը բովան  
 դակեն :

Շիլլէր Վոլլըրժէն տիկնոջ մօտ տա  
 ըր մը մնալէն յետոյ 1783 տարւոյ սեպ  
 տեմբեր ամսոյն մէջ հրատեչա տուաւ  
 իւր առանձնոցին և Տալպերկ պարտին  
 հրաւիրմամբ ՚ի Մանհէյմ գնաց . որ  
 պէս զի Յիէսգի կրկնութեանց ներկոյ  
 գանուի , ուր դտաւ Իֆլան հռչակա  
 ւոր գերասանը , որ իւր բոլոր մագիչ  
 տաղանդն ՚ի գործ դրած էր Ֆրանսուա  
 աը Մօրի գերին մէջ : Շիլլէր մեծ հա  
 ճոյք զգաց Տալպերկի և Իֆլանի ըն  
 կերութենէն . այս երկու ճաշակի ու  
 տաղանդի տէր մարդիկը իւր երկասի  
 րութեանց սխալները զգացուցին ի  
 ընն , մտաբութեամբ ուշ դրաւ նու  
 յա խորհրդոց . որովհետեւ հարարտ  
 ու եսասէր չէր , և ոչ որ իրմէ աւելի  
 ազատօրէն իւր սխալները կը խոստո  
 վանէր : Մեր այս ըսածը կապացուցա  
 նէ Շիլլէրի Թալէ գի֊ Ռէն անուն գրա  
 ւիտական օրագրին խմբագրութեան  
 1785 ին մասնակցած ժամանակ ըրած

յայտարարութեան մը հետեւեալ քա  
 ղուածը :

“ Ես իբր աշխարհաքաղաքացի կը  
 գրեմ : Ո՛չ մի իշխանի չեմ ծառայեր :  
 Ի կանուխ ժամանակաց հայրենիքս  
 մարդկային ազգին հետ միտանակեցի ,  
 զոր հազիւ ուրեմն երեւակոյտութեամբ  
 կը ճանաչէի : Բնութեան անպատեհ  
 այլանդակութիւն մի զիս բնագուա  
 ռիս մէջ բանաստեղծ լինելու դատա  
 սարտած էր : Իմ բանաստեղծութեան  
 միտումս այն հաստատութեան կանոն  
 ները կը խանդարէր , ուր մեծցած էի ,  
 եւ նորա հիմնադրին նպատակին կը  
 ներհակէր : Շարունակ ութը տարի  
 իմ աւիւնս զինուորական կարգապա  
 հութեան դէմ ոգորեցաւ . բայց իմ  
 բանաստեղծութեան զգացումս առա  
 ջին սիրոյ նման բոցալաւ և գործօն էր :  
 Ինչ որ զայն պիտի խեղդէր , և ևս բոր  
 բոքեց : Զիս սանջող վերաբերութիւն  
 ներէն ճողսպրելու համար սիրաս ի  
 տէական աշխարհի մը մէջ կը յածէր .  
 բայց իրական աշխարհը քողածածուկ  
 կը մնար ինձ . երկաթեայ պատուար  
 մը զիս կը բաժնէր անկէ : Մարդիկն  
 ինձ անձանօթ էին , նոյնպէս նաև դե  
 ղեցիկ սեռը . վասն զի այս հաստա  
 տութեան դռները այն կանանց միայն  
 կը բացուին , որք դեռ չեն հրասու  
 րեր , կամ այլ ևս անզօր են հրասու  
 րել : Զիս շրջապատող չորս հարիւր  
 մարդիկներն՝ բեղմնաւոր բնութեան  
 մերժած մի և նոյն կաղապարի ճշդրիտ  
 օրինակներն էին . ամեն սիղջնաւորու  
 թիւն , այս յարաբախտութեան ա  
 մեն ազատ արտագրութիւն կ'անհե  
 տանային կանոնադիր իշխանութեան  
 մը հրամանաց ներքեւ :

Արդ՝ չք ճանաչելով՝ ոչ մարդկային  
 ազգն և ոչ նորա ճակատագիրն , հար  
 կաւ վրձինս պիտի պարտաւորէր մար  
 ղը հրեչտակաց և սատանայից միջևը

դնել . ես ստիպուեցայ այնպիսի ճիւղ մի ստեղծել , որ բարեբաղդաբար գոյութիւն չունի աշխարհիս վերայ . այսու ամենայնիւ ես նորա անմահութեանը կը փափաքեմ , որպէս զի բունաղբօսիկ հպատակութեան և հանձարոյ անբնական միաւորութենէն յառաջ եկած ծննդեան մը օրինակն անմահանայ : — Այս գործը յերեւան գալով՝ աշխարհ իւր վեհապանծ բարոյականութիւնը հեղինակէն թշնամանուած տեսաւ : Այս ամենուն պատասխանատուութիւնը այն կիմային կը վերաբերի , որոյ ներքեւ հեղինակն աշխատած էր : Առաջիկայ դէմ եղած անթիւ ամբաստանութիւններէն միայն մին ընդունելի է ինձ . այն է մարդկային ազգը տեսնելէս երկու տարի յառաջ զայն նկարելու համարձակութիւնս » :

« Առաջինէն իմ ընտանիքս ու հայրենիքս արժեցին : Այնպիսի հասակի մը մէջ , յորում մեծամասնութեան ձայնը տակաւին մեզ անհանգստութիւն կը պատճառէ և մեր զգացումներն ու խորհրդածութիւնները կը սահմանէ . յորում երիտասարդի մը եռանդուն արիւնը կը բորբոքի յաջածափահարողաց , յորում ապագայ մեծութեան մը հաղարաւոր կանխազարգացութիւններ նորա բոցավառ հոգին կը շրջապատեն . յորում ապագային մէջ աստուածային անմահութիւն մը արդէն կ'ընդնշմարէ անյուսալի եւ գրեթէ նուազ արժանի գովեստներէ յառաջ եկած հաճայից մէջ , գովեստներէ , որք Գերմանիոյ ամենահեռաւոր կողմերէն կը գային զիս արբելու գործերու : Ահա այս ժամանակին էր , որ զիս իմ հայրենեացս մէջ գրելու արգիլեցին բանտարգելութեան սպանալեօք » :

« Համայն աշխարհ դիտէ այս մա-

սին բրտձ որչաւան : Մնացեալնին կը լռեմ՝ եւ ոչ մի բարութեօք չ'եմ համարձակիր նորա պատճառն հարցրնել իշխանին , որ մինչ ցայն փայր բարեհաճած էր զիս հայրսրար ինամել . իմ օրինակովս ոչ գբի իրաւունք չի պիտի տամ , որ յաջորդ սերնդեան նորա գլուխն բարբիլէք մշտագոյար դարնեայ որտակէն տերեւ մի կորցէ » :

Յիշագիշտութեան վերայ մի բանի Տրանսաջի քննադատներ խիստ վատ կերպիւ խօսեցան , պնդեցին թէ այս գործը հեղինակին մի ստորին երկասիրութիւնն էր , թէ նկարագրութիւններն անյարմար էին , և վերջապէս թէ Տիառօսի եւ Պոմարշէի (1) տեսակէն թատերգութիւն մ' էր : — Մեր բարրովին անհամաձայն եմք նոցա կարծեաց , կրնդունիմք , որ ինչպէս նորա մէջ , նշնպէս Առաջիկայ և Երկրէրի բազանդակ երկասիրութեանց մէջ , կը գրուին նիւթի յոռութիւններ , թոյլ և անօգուտ տեսարաններ , մերթ յամբ և մերթ կարի խակ խակ մնա . բայց այս թերութիւնները հեղինակի հայրենեաց

(1) Պոմարշէ ծնաւ 1752 ին , ճարտար ժամագործի մը սրղին էր , ինքն եւս հօրն արուեստին հետեւեցաւ և ժամացոյցի ուղղչէն (echappement) հնարեց : Արաժշտական տաղանդով արքայի կը մտնու գտաւ , ուր իշխանահաց , Լուի Թեդի գրատեքոց դաստառ կարգեցաւ : Այս ժամանակէն սկսեալ արքայնեաց սեղանաւոր Բարի-Տիւրինի բարիկամացաւ և իւր անձը բարրովին գործոցը նշարեց , որոց մէջ իւր հանձարն փայլեցոյց և սակաւ ժամանակէն մեծ հարստութեան արդացաւ թատերգութիւններ , վեպեր և երգեր յորինելով և գծաւարին դատեր ըստանձնելով , որք իւր գործոց շատ իւր համբաւոյն նպատակցին : Իւր աստեղական յիշատակարանները լինեն ախառով , հեղինակեամբ և համոզիկ հանգամանօք : Սեփի ստիւլէ և Յիշարդի անուստիւնը իւր լաւագոյն թատերգութիւններն են : Յեղափոխութեան միջոցին բազմութիւ շահատիրութիւններ ըրաւ , որք իւր կործանման պատճառ եղան : Ապակածէի լինելով՝ կալանաւորեցաւ . բայց յաջողեցաւ փախչել և Անկլիա ապաստանել մինչեւ Ռօսիայի երկն կուսի և 1799 ին մեռաւ :

և գերմանական բնաւորութեան յատկութիւններն են : Եւրոպայի եւս իրեններն ունի, բայց այս թերութիւնները բարձրաւոր ոչինչ են բազմաամբ այն վեմ և շահաւէտ տեսարանաց, որովք լին են իրենց գործերը : Տիրութիւն և Պոմարչէի մէջ պիտի կարենան Տիւիսի ԶԴ արարուածի ԾԴ և ԾԴ տեսարանաց և մի և նոյն արարուածն այնչափ յաջողութեամբ վերջացնող պատկերին համանման տեսարաններ գտնել : Ո՞վ կը համարձակի ժխտել ԶԴ արարուածի վերջը եւ բոլոր 4Դ արարուածին մէջ ախրող ազդեցութեան ուժգնութիւնը : Միթէ սքանչելի չէ այն տեսարանը, յորում Գալիսիոյ գալուստը բոլոր դաւազիրները սարսափահար կ'ընէ, 'ի բաց առեալ Վէրրինան և Տիէսզը, որ իւր ճարտար խորամանկութեամբ զայնս կը սրտապնդէր եւ իրենց տղայական երկիւղին համար զիրենք ամօթահար կ'ընէր :

( Եւրոպայի )

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Գ Ր Ա Կ Ա Ն Ք

Անցեալ ամսոյ 26 էն 27 լուսնալու գիշերուան ժամը 9 ին ըստ սովորութեան Բեթլէհեմի մեր վանուց Տեսուչը և միաբանները յեկեղեցի կ'իջնեն ժամերգութիւն ընելու համար : Տակաւին ժամերգութիւն չսկսած Տեսուչը Ս. Գնդեան այրը կ'իջնէ և կը տեսնէ որ մեր պատկերներէն Ս. Լուսաւորչի և Ս. Նիկողայոսի պատկերները մտղի նման ծակծկուած են, պահնորդներուն կը հարցնէ, նոքա կը պատասխանեն թէ չենք գիտեր : Նոյն օրը Տեսուչը Ս. Աթուոյս կառավարութեան կը տեղակազրէ և առ այս բոլոր կ'ուզուի տեղոյս կառավարչին :

Կառավարչը այս մտղեւանդական դործոյն և այն ննջեցեալին դէպքին, որոյ յուրարկաւորութեան դէմ զօրքերը Յունաց դրգմամբ Եկեղեցւոյ դուռը գոյած էին և զոր անցեալ ամսոյ Սիշնի մէջ հրատարակած եմք, քննութեան համար զօրաց Հրամանատարը և տեղացի էֆէնտի մը քննիչ կը նշանակէ և միանգամայն Ս. Պատրիարքին կը գրէ որպէս զէքննիչ մը ևս Ս. Աթուոյս կողմէն զրկուի : Վանուցս Արժաւագ Քարգմանը և վերոյիշեալ քննիչները կ'երթան 'ի Բեթլէհեմ և կը քննեն թէ պատկերաց ծակծկուիլը և թէ ննջեցելոյն դէպքը : Ըստ ամենայնի կը համոզուին քննիչք, որ պատկերներն նոր ծակծկուած են դանակով և խոշոր ու մանր գամերով, նոյնպէս քննելով կ'ստուգեն, որ մեր յուրարկաւորութիւնը առակնշուակի եղած է Յունաց նենդութեան և տեղոյն կառավարութեան կողմնակալ ընթացքին : Այս ամենը տեղեկագրելով քննիչներն կը վերագառնան յերուսաղէմ : Կառավարչը, չենք գիտեր ինչ պատճառաւ, պատկերներու մասին եղած քննութիւնը իբրև չեղեալ համարելով մի և նոյն քննիչները վերստին կը զրկէ 'ի Բեթլէհեմ վերաքննութեան համար, և որպէս զի նախկին քննութիւնը բոլորալին ունայնացնեն, Երեսուցի մի զօրքերէն երկու սուտ վրայներ եւս կը զրկեն, վկայելու համար թէ մենք ասկէ վեց ամիս առաջ երբ պահնորդութեան պաշտօն կը վարէինք, այս պատկերները այն ատենէն ծակծկուած էին, բայց սրովհետեւ ստութիւնը միշտ կը խոցտառակուի, ուստի յիշեալ սուտ վկաներուն վկայութիւնները զերար չ'ընեն լով և ուրիշ յայտնի պարագայներ չը նպաստելով կառավարութեան գիտմանց, նոյն իսկ քննիչները կը խոստովանին, որ պատկեր-

ներու շատ ծակերընոր են , թէև բնաւ  
օշուտ մը չտեսնուեցաւ 'ի պաշտպա-  
նութիւն մեր իրաւունց սոյն կրկին քնն-  
նութիւններէն :

- Ս . Քաղաքիս Կառավարիչը  
անարգարատիրութեամբ Բ . Գուռը  
տեղեկագրելով ներկայ տարւոյս Մա-  
յիս 12 թուով Յունաց նպաստա-  
ւոր հրամանագիր մի բերել կը տայ .  
որով կը հրամայուէր Յունաց աւելել  
տալ մեր եկեղեցւոյ բարձր ձեղունի  
կից երեք պատուհանները . թէ և  
մէք այս հրամանագրին դէմ բողո-  
քեցինք Բ . Գրան . այլ Կառավարու-  
թիւնը առանց նոյն իսկ իրեն ուղեւոյ  
բողոքին կարեւորութիւն տալու ան-  
միջապէս Յունաց աւելել տուաւ բուռն  
զօրութիւն 'ի գործ դնելով մեր դէմ .  
և այն ոչ ըստ հրամանագրի բարձր ձե-  
ղունի կից պատուհանները , այլ մէջ  
տեղիներն : Ներկայ ամսոյս սկիզբը Յոյնք  
նոյն հրամանագրի զօրութեամբ կը  
պատրաստուին դարձեալ աւելել յի-  
շեալ պատուհանները . ուստի վերըս-  
տին բողոք եղաւ Բ . Գուռը և միանգա-  
մայն Ազգ . Կատրիաքքարանը . և ընդ  
նմին միաբան եղբայրներէն մի քանիսը  
Բեթլէհէմ դիմուց այս մերկուպարանոց  
անիրաւութեան առաջն առնելու և  
մեր արգար իրաւունքները պաշտպա-  
նելու համար : Յոյնք չ'յաջողեցան ի-  
րենց նենգ դիտաւորութիւնը յառաջ  
տանիլ . և մի քանի օրէն յետոյ եւս  
Բ . Գունէն արգելական հրամանագիր  
եկաւ , որ իսպառ կ'արգելար վէճի  
տակ եղած տեղերու երկուստէք աւ-  
լելն մինչեւ Մասնաժողովն վերջանալը ,  
որ կազմուած է մեր և Յունաց մէջ  
ծագած Բեթլէհէմի եկեղեցւոյ մուշ-  
տէրէկութեան խնդիրը քննելու : Յոյնք  
տեսնելով որ մեր իրաւունքները իւ-  
րացնելու իղձերնին անկատար մնաց , լի-  
ստութեամբ և անիրաւութք բողոք մի

կ'ուղղեն Բ . Գուռը , որպէս թէ Հայք  
Յունաց իրաւունքները կրքունաբարեն .  
Բ . Գուռն ևս Յունաց անխիղճ զրպար-  
տութիւններէն պատրուելով , Կառա-  
վարին հրաման կ'ընէ որ Հայք Յունաց  
իրաւանց չը դաչին . Կառավարին ե-  
կած հրամանագիրը ըստ իւր քմաց և  
'ի նպատակ Յունաց մեկնելով հրաման  
կը տայ Յունաց , որ ուղաճնուեն պէս  
աւլեն , խեղաթիւրելով միանգամայն  
արգիլման հեռագիրը , թէ Բ . Գուռն  
արգիլած է ոչ թէ վերի ձեղունի կից  
պատուհաններն , այլ անոնցմէ վար ե-  
ղածները : Յոյնք ամսոյս 19ին Կառա-  
վարութեան զինու զօրութեամբ կու-  
ղեն աւելել Մեր սեպհական տեղե-  
րը . տեղւոյն մեր միաբանութիւնը  
այս անիրաւութեան դէմ բուռն ճը-  
գամբ կ'ընդիմանայ և կ'արգիլէ Յու-  
նաց մտադրած իրաւակապտութիւնը  
և միանգամայն եղելութիւնը Ս . Ա .  
Թոռոյս Կառավարութեան կը հաղոր-  
դէ , որով Յոյնք չեն յաջողիր աւելել .  
բայց 'ի յագուրդ իրենց չարութեան  
մեր մէկ կանթեղը կը կոտրեն . անմի-  
ջապէս բողոքներ կ'ուղղուին առ Կա-  
ռավարին . պատասխաններ կը տայ մի-  
մեանց հակասական . միւս կողմէն մի-  
աբանութիւնը տեսնելով որ Յոյնք  
մարդիկ կը զրկեն մեծ զօրութեամբ  
իրենց չարութիւնը 'ի գործ դնելու .  
սաստիկ կը յուզի և քանի մի եղբայր-  
ներ անմիջապէս Բեթլէհէմ կ'երթան  
իրենց եղբարց օգնելու և Ազգ . նուի-  
րական իրաւունքներն անաղարտ պա-  
հելու : Երկրորդ օրը զօրաց Բնդհ .  
հրամանատարը որ պաշտօնապէս Բեթ-  
լէհէմ ղրկուած էր Կառավարէն իւր  
անիրաւ հրամանը 'ի գործ դնելու ,  
մեր եկեղեցին զօրբերով կը լեցնէ և  
փորձ կը փորձէ ամեն միջոցներով մեր  
իրաւունքները Յունաց ոտնակոխ ընել  
տալու . սակայն տեսնելով որ միաբանու-

Թիւր սրատրաստէ մեռնիւք քանի՛թէ Ս զբիրաւունքները տոնակոխ տեսնելու տեսնելով որ ամենքն ալ յօժարութեամբ իրենց գլուխը կը խնայահեն տէրութեան սուրին՝ յայտարարելով թէ տէրութիւնը այսպիսի բռնական հրաման բնաւ չը տար, յետ կը թողու գործը և եղելութիւնը կառավարչին կը հեռագրէ։ Միտքանութիւնն ալ Ս. Ա. Թոռոյս, անմիջապէս դարձեալ բողբ մի կուղղուի, յառաջ բերելով հրովարտական հրամանը, բացատրելով վերջին հրամանագրի ճիշդ իմաստը, պահանջելով Յունաց այս մասին ունեցած բացայայտ մէկ հրամանագիրը, ներկայացնելով իւր գրերու հակասութիւնը, սակայն նա ամենեւին անպատասխանի թողով սոյն գիրը, վերջնաւրտին մէկ խումբ զօրք եւս կը զրկէ և մի և նոյն ժամանակ Միւֆթին Իտարէի տեղացի տաճիկ երկու ժողովական և արձանագրութեանց Տեսուչը կը զրկէ Ս. Պատրիարքին արիւնհեղութիւն սպառնալու։ Ս. Պատրիարքը աւմեն կերպիւ կը պաշտպանէ Տէրութեան հրովարտական իրեն յանձնուած Ազգ. իրաւունքները, և կը յայտարարէ թէ բնաւ չը կրնար ներել որ Ազգին իրաւունքներէն մազիւ չափ Յունաց զոհուին, և առ այս Օսմանեան երջանկայիշատակ Սուլթանաց բարձր Հրովարտականերու իմաստը կը համառօտէ, և հրամանագրի ճիշդ իմաստը կրկին անգամ բացատրելով իւր գրոյն պատասխանն կ'ուզէ, բայց արձանագրութեց Տեսուչը հրովարտականերուն ունին չը դնելով՝ նոր և գաղանազողի պատրաստուած արձանագրութիւններով կը պատասխանէ, ըսելով թէ հրովարտականերէն նախապատիւ են արձանագրութիւնք, որք անիրաւութեամբ, բռնութեամբ և զինու զօրութեամբ 'ի գործ դրուած յափշտակութեանց արձանագրու-

թիւններն են. և ընդ նմին կ'ըսպառնայ թէ « քիւնհեղութիւն պիտի պատահի եւ պատասխանատուն Գուք պիտի լինիք թափուած արեան և ապրտամբ Տէրութեան : Ս. Պատրիարքը կը բողբէ այս խօսքերուն դէմ յայնտեղով որ Հայոց Ազգը միայն հրովարտականերով իր իրաւունքը կը պաշտպանէ, և ոչ մէկ ժամանակ այլոց իրաւունքը յափշտակելու փորձեր չէ ըրած, մեր կողմէն ոչ մէկ ժամանակ խռովութեան, կռուոյ և ապրտամբութեան նշոյններ խակ չեն տեսնուած, և թէ դուք շատ լաւ գիտէք թէ յու՛մէ՛ ծագած է ապստամբութիւն և կը ծագի, դուք ինձ արիւնհեղութիւն կը սպառնաք, մինչդեռ ես իրաւունք կը գուցե՛մ ըստ հրովարտականց, սպասեցէք գոնէ մինչեւ Բ, Գուռը ուղղած հեռագրիս պատասխանին, սակայն նոքա կը վերակրկնեն իրենց առաջին խօսքերը : Ս. Պատրիարքը այլ եւս չը կարենալով հանդուրժել, յուզեալ կը գոչէ. Կառավարութիւնը քանի որ չը յարգեր հրովարտակաները, քանի որ նոր արձանագրութիւնները հրովարտականերէն նախապատիւ կը համարի, քանի որ միաբանութիւնս կոտորել կ'ըսպառնայք, վերջապէս քանի որ Տէրութեան բարձր հրովարտականց պատիւը եւ ըստ այնմ Ազգիս իրաւունքները պաշտպանելու ապստամբութիւն կը կոչէք, աւելի լաւ կը համարի՛մ հրաժարիլ պաշտօնէս, քան տեսնել Հրովարտականց պատուոյ նուազումն եւ Ազգիս իրաւանց կորուստը, զայս ըսելով տակաւին յիշեալ ժողովականները չ'մեկնած կը սկսի գրել իւր հրաժարականն առ Բ. Գուռն և առ Ազգ. Պատրիարքարանը, ծանուցանելով միանգամայն Կառավարչին :

Կառավարիչը չորս միլիոն Հայոց

Ազգի ցիկանս պատրիարքի հրամարու  
 կանին վրայ փոխանակ Բ. Դրան հրա-  
 հանգին գիմերու, ինչպէս որ մեզ հա-  
 մար եկած հրամանագրերուն գործա-  
 դրութիւնը Յունաց բողոքին վրայ  
 միշտ արգելած է, Բ. Դրան վե-  
 րաստին հարցնեմ բտելով, շարու-  
 նակեց ընդհակառակին իւր բռնու-  
 թիւնները. քանիցս զինու զօրու-  
 թեամբ իւր միտքը չը կարենալով յա-  
 ռաջ տանիլ և միարանութեան ան-  
 վեհեր դիմադրութեամբ յայտնի իրա-  
 ւունք մը յայտնի բռնաբարել, նեն-  
 գութեան և խաբէութեան կը դիմէ :  
 Երկրորդ օրը մենչգեւ Միաբանութիւ-  
 նը կասկածելով կ'ուզէ իւր գիշերա-  
 քին պահպանութիւնը շարունակել.  
 զօրաց ընդհանուր Հրամանատարը  
 իւր հաւատքին, իւր զինւորական  
 պատուոյն եւ գլխոյն վրայ կերգը-  
 նու, թէ առանց Ձեզ լուր տալու  
 բան մը չեմ ընեք. թէ Կառավարիչը  
 Բ. Դրան հրահանգին դիմած է վե-  
 րաստին, խնայեցէք զօրքին, որ չորս օրէ  
 'ի վեր սալոյտատակներու վրայ անհան-  
 գիսս է և տեղերնիդ գացէք : Միա-  
 բանութիւնը զտատահելով այս երդ-  
 մանց և խշճահարելով արբունի զօ-  
 րաց կրած նեղութիւններէն՝ եկեղե-  
 ցին թողլով վանք կը բաշուի. Կառա-  
 վարութիւնը կը սկսի մթան գործել,  
 գիշերայն Երուսաղէմէն Երկու ժողո-  
 վական կը դրկէ. սքր զօրքը Յունաց  
 վանքէն եկեղեցի լեցնելով և բոլոր  
 դռները պաշարելով՝ կէս գիշերը մէկ  
 ժամ անցած Յունաց աւելլ կը տան.  
 Ժամը իննին մեր լուսարարը ըստ իւր  
 պարտաւորութեան եկեղեցի կերթայ  
 կանթեղները վերալուսելու. կը տես-  
 նէ եկեղեցւոյ յատակը փռուով ծած-  
 կուած. լուր կը տայ Տեսչին, միաբա-  
 նութիւնը եկեղեցին կը վաղէ, արդա-  
 ըեւ կը տեսնէ եկեղեցին, սեղանները,

անօթները աղտե զութք թաթաւած,  
 կը տեսնէ որ փոխանակ երկու պա-  
 հապան զօրաց, խուռն բաշմութիւն  
 մը եկեղեցւոյ մէջ պտակած է. կը  
 հարցնէ ինչ է այս մեր եկեղեցւոյ վե-  
 ճակը. ոչ որ չը պատասխանէր. հա-  
 սարած զինւոր, տանապետ, հարիւ-  
 րապետ ամենն ալ լուռ. Հրամանա-  
 տարը կը կոչէ. հարիւրապետը Յու-  
 նաց վանքը երթալով պատասխան կը  
 բերէ թէ պառկած է և ժամը մէկին  
 կրնայ տեսնուիլ. կրկին ոտիպմամբ կը  
 կոչէ, որոյ վրայ Հրամանատարը Յու-  
 նաց վանքէն ելլելով՝ զօրանոց կ'եր-  
 թայ և հարիւրապետը լուր կը բերէ  
 թէ զօրանոցը Ձեզ կ'ըսպասէ.  
 կ'երթան կը յիշեցնեն իրեն երգում-  
 ները եւ տուած պաշտօնական վստ-  
 տահութիւնները, 'ի սկզբան անգէտ  
 կը ձեւանայ գործուած իրաւագործու-  
 թեան. հարիւրապետին կը հարցը-  
 նէ, հարիւրապետը պատասխանե-  
 լու կը տատամնի, և 'ի վերջոյ գիշե-  
 րայն Երուսաղէմէն եկող ժողովական-  
 ներէն մին կը յայտնէ թէ մէք աւ-  
 լել տուինք Յունաց մեր ամենուն ներ-  
 կայութեան : Միաբանութիւնը խոր-  
 տիւ բողոքելով այս նենգութեան դէմ  
 լի վշտօք կը վերադառնայ Ս. Աթոռս.  
 կը դիմէ Ս. Պատրիարքին՝ խորհրդակ-  
 ցութեամբ այս ցաւերուն դարման մի  
 ընելու և հարկ եղած տեղը բողոքե-  
 լու : Աերջ ամենայնի որոշուեցաւ ընդ-  
 հանուր Միաբանութեան կողմէն բո-  
 ղոքոյ հեռագրեր ուղղել և ուղղուե-  
 ցան առ Բ. Դրան և առ Ազգ. Պատ-  
 րիարքարանն լի յուսով, որ անշուշտ  
 կայսերական բարեխնամ Կառավարու-  
 թիւնը այս ամեն անիրաւութեանց  
 գէմ արդարութիւն կը հրամայէ :

# Յ Ա Ն Կ

## Դ Ե Կ Տ Ե Մ Բ Ե Ր

Անձնափորձութիւն . . . . .	265-269
Ողջոյն առ լոյս . . . . .	-269
Աստղագիտական .- Բնական և տարրաբանական կազմութիւն արեգական . (Շարունակիչ) .	270-275
Մարդ . (Շարունակիչ) . . . . .	275-280
Կենսագրութիւն Նիլլէրի . (Շարունակիչ) . . . . .	280-285
ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ . . . . .	285-288

## Բ Ա Ժ Ա Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ո Ւ Թ Ե Ա Ն Պ Ա Յ Մ Ա Ն Ք

- Ա. Սիօնը ամեն ամիս կը հրատարակուի 24 հրեօժ բաղկացեալ մէկուկէս ութածալ թղթով :
- Բ. Տարեկան դիմն է երկու արծաթ Մ'ճիտիկ , ճանապարհի ծախքով միասին , կանխիկ վճարել :
- Գ. Չատ տետրակ առնել աւարդը պէտք է ամեն մէկ տետրին չորս դա. հեկան վճարէ :